Ն. 555 — 1887 ՄԱՐՏ 29—30 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԵՍԻ — 1304 ԸՆԾԷՊ 17 — ԻՒԶԻՒՆՃԻ ՄԷՆԷ

40 ԲԱՐԱ

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

40 ԲԱՐԱ

ԲՈԼՈՐԵՑԻՆԷ ՄԻԼԻՈՅԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐՕՆՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵՐԵՎԱՆԻ ԿԱԶԷԹԱ

ԱՊՕՆԷ ՓԻՏՕՒԱԼՆԵՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄՊՈԼ	200 ՂՐՇ.	105 ՂՐՇ.	55 ՂՐՇ.
ԹԱՇԻՐ	240 »	125 »	

Մէջխոսիչ 20 ղրուշան

ԻԼԱՆԱԹ ՓԻՏՕՒԱԼՆԵՐԸ

Լինելի, Շնորհի վէ Շինարի սահմանէ ղրշ. 6
Միւսնոյնի սահմանէ . . . . . » 3

Մէվատտը նաքիայա տարի պէտքէր մէհճանէն գապուլ օլունաճագ վէ տէրհ օլունմայան էվրաղ իտտի օլունմայաճագ տրը։

Իտարէխանէսի, Սթամպօլտա Գապը Ալի ճատտէսինտէ Նումէրո 20 Ճիվէրէկեան մահալլէսի մարթ պաղարնտա տրը։ Քեազիֆէի մէվատտ հագ գրնտա կազէթանէն սահմա մէ մէսուլը
ՏԻԳՐԱՆ ՃԻՎԱՀԻԼԷԿՅԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Պուլկարիսթան մէսէլէսինէ պիր նէթիճէ վերիլմէք իւզրէ Գապը Ալիճէ գտարարշտրրրլաճագ սուրէթը թէվզիյէնին պու կիւն Ռուսիա տէվլէթինէ թէպլիղ օլունաճաղընը Մարէ-Ռեւ եաղմշ իսէ տէ, գարարը վագրին Գէրլին ահանամէսինի իմզա իթմիշ օլան պիլճիւմէ տիվէլը մուազզամայա թէպլիղ պույրրլաճաղը մալիւմաթը մէվսուգէտէն տիր։

* * *

Պուլկարիսթան մէմուրը մախսուս Մ. Վուլգովիչ՝ էվվէլքի կիւն Գապը Ալիյէ պիլազիմէ, Սաորազամ հազրէթլէրինն, պարր մաարուզաթը ճէտիտէտէ պուլնմշ տրը։

* * *

Ռումանիա Մէճլիսը մէպուսանրին կէչէն բազար էրթէսի կիւնքի իսթիմարնտա բէիր վիւքէա Մ. Պրաթիանո՝ Բուսճուգ միւթէաբերրիր Մ. Մանթօֆ ալէյհինտէ Պուգրէչտէ վուգու պուլան սուի գաստ հագրնտա վուգու պուլան պիր սիվալէ ճէվապէն, Ռումանիա արազիսինտէ էֆալը ճիւայէթքարանէտէ պուլնանլար ալէյհինտէ թէտապիրը չէտիտէ իսթիխաղ իթմէք նէյէթինտէ օլտրընը, չինքի Էվրոբատա իտամ ճէվապը օլմայան մ.մալիք եալնրդ Ռումանիա օլտրընտան, օրանրն պիր ճնայէթի վէ խրյանէթ մէրքէզի օլմասը զարը ճարդ պուլնտրդընը պէյան, վէ Ռումանիատա իգգալ ճնայէթ իստէն էճենէպիլէրին Ռումանիա գանուն վէ նիզամանրնա մուհաքէմէ իտիրտիրէն սոնրա մէնուսպ օլտուգլարը մէմալիք հիւքիւմէթինէ թէիմ խիրմէլերի իչին պիր նիզամամէ թանզիմ վէ գապուլի մինասիպ օլաճաղընը մէպուսանա թավսիյէ էյլէմիշ տիր։

* * *

Սոֆիատան եազրլտրդընա էկօրէ, Պուլկարիսթանատա իսթիթհատը վարթանէրդվէրան գօմիթէլերի թէպտիրա իսթիմէքտէ օլուպ, Սոֆիա, Ֆիլիպէ, Թրնօվա, Ռուսճուգ, Շումնու, Վարնա, Սիլիսթրէ, Վիտին, Իսլիմէա, Թաթար-Բազարճըդ, Բահօվա, Օրխանիյէ, Եանպոլու վէ Պուրգաս պա գօմիթէլերտէն թէչէքքիլ իթմիշ տիր։

Ինչպէ գօմիթէլերին բէսմի քիւշատը հէր թարաֆտա սուրէթը մութամանէտէ վուգու պուլրպ, պու գօմիթէլերէ տախիլ օլանլար՝ մէմէքէթին հուգուգ վէ խիզմէթլէրինէ տախիլի վէ էճնէպի տիւշմանլարա գարշը միւտաֆաա իթմէք իչին սէրվէթլէրինի վէ սոն տամարա գասար գանլարընը ֆէտա իսոէճէքլէրինէ տաիր եէմին իթմէքտէ իմիշլէր։

Հէր գօմիթէյէ դրրմրը, եէչիլ վէ պէյազ բէնկտէ պիրբէր պայրադ իթա իտիլմէքտա տիր։ Ինչպէ գօմիթէլէր՝ եէքտիկէրի իլէ մուխապէրէտէ պուլնտրդլարընտան, պիր մահալտէ ասայիշ իսլալ օլնտրընը հալտէ պիր իշարէթ իւզրինէ ճիւմէսի պիրտէն հարէքէթ իտէճէքլէր իմիշ։

Պիճիւմէք գօմիթէլերին վազիֆէսի պիր սայագատ օլուպ, նիզամամէլէրինտէ միւսերրահ օլտուղը վէճճէք հէր պիրի՝ խօտ պէ խօտ հարէքէթ իմէյէ մուխթար տրը։

Մէգթիւբ գօմիթէլերին էքսէրիսի՝ բրէնս Ալէքսանտրին եէնիտէն ինթիխապը իլէ Պուլկարիսթան մուխթարլիյէթինին մուհաֆազասրնը քէնտիլէրինէ խաթիր հարէքէթ իթթիխազ իթմիշլէր տիր։ հաթթա Օրխանիյէտէքի գօմիթէ՝ բրէնս Ալէքսանտը նամնա եէմին իթմէք տիր։

* * *

ԲԱԲԱՆԸՆ ԹԷՎԱՍՍՈՒԹԸ

Պու սէրլէվհա իլէ էվվէլկի կիւնքի Սիմասուրա աթիտէքի ֆբգրա օգունմուշ տրը։

Բաղարիանրն թէգարրուար միւնասէպէթիյլէ էյրօբա Բարլամէնթօլարընն գաբանմասը վէ խարիճիյէ ատաիէլէրինն թաթիլը մուամէլաթ իթմէլէրի միւթատ օլտրընտան, վէ պինանէնալէյհ հավատիս գբ՝ լրը զուհուր էյլէտիկինտէն, պազը էվրօբա կազէթալարը՝ Բաբանրն Պուլկարիսթան մէսէլէսինտէ թէվասսութ իսթէճէյինի իլան էյլէմիշլէր տիր։

Պու գապիտէն օլարադ Վիէննատա նէյը օլրնան Նոյէ Ֆրէյ Բրէե կազէթասրնրն Բօմտոան ալաֆրատրիլ 1 թարիխիյէ ալտրը պիր թէլէկրաֆտա, Բաբա հազրէթլէրինն սուլհ հաքէմիկի վազիֆէսինի իյֆայա էվվէլտէն ղայատ մէյլ կէօսթերմէքտէ օլտրը, վէ Պուլկարիսթան մէսէլէսինին սուլհէն թէվզիյէսի իչին թէվասսութ իսթէք ֆիբրինտէ պուլնտրը, վէ հաթթա իյֆալ թէպրիք մէմուրիյէթիյլէ Պերլինէ կէօնտէրիլէն Մօնսինեէօր Կալիմպէրթինին պու պապտէ բրէնս Պիզմարգը էֆֆէնտիրը իսթիճաճ իթմէյէ մէմուր պուլունտրը պէյան օլտրմշ տրը։

Նոյէ Ֆրէյ Բրէե պու թէլէկրաֆը տէրճ իթմէքտէն սոնրա պէր վէճճէ աթի տէվամ իտէյօր։

«Բաբանրն Տէրսաատէթ վէբի՝ Պուլկար պուհրանրընն իսթիսար զուհուրէնտէ, մէսաիրը մուալլգանրն թէվզիյէսի իչին Բաբանրն թէվասսութընը Սաորազամ հազրէթ մէրքիֆ իթմիշ իսի։ Սաորազամ հազրէթլէրի՝ պու խուսուս իչին Ալէքսանիա սէֆիրի Մ. Բատովիցին էֆֆէնտիրը իսթիճաճ իթմէքտէ, սէֆիրը միւշարէյէյհ կիւէրէք օմուզլարընը սէրքէմէլ՝ ինթիհա իթմիշ տիր։»

Նոյէ Ֆրէյ Բրէե-ենին իչպու մալիւմաթընրն գաման ապ ու էսասը օլմատրդընը պէյան իչին մէէզունիյէթ ախզ իթմիշլիզ տիր։ Բաբանրն Տէրսաատէթ վէբի՝ Պուլկար մէսէլէսինին թէվզիյէսի զրմինտա Բաբանրն թէվասսութընը նէ Սաորազամ հազրէթլէրինէ վէ նէ տէ վիւքէյլի ֆիլամ հազարամէնտան տիկէր հէր պիրինէ ասլա թէբլիգ իթմէմիշ տիր։

ՄԸՍԸՐ

Ինկիլթէրրա մուրախասասը Սբր Հէնրի Տրբինտա Ուօլֆ՝ էվվէլրի կիւն Գապը Ալիյէ կիտէրէք, Սաորազամ վէ Խարիճիյէ նազրը բաշլար հազարթը իլէ Մրսրը մէսէլէսի հագդրնտա եէնիտէն պազը միւզաքերթտա պուլնմշ տրը։

Ժէնէրալ ձէնէնին եերինէ Մասուատաքի Իթալիա ասքէրինին պաշ գօմանտանլըրընա թային օլրնան ժէնէրալ Սալէմթա՝ ալաֆր. մարտրն 30ընճը սապահրը Սէ՞ մ վաբօրը իլէ Նաբօլտէն Իսքէնտէրիյէ միւսասէլէթ խուսպ, Իթալիա գօնսօլօսը Մ. Վէնանցի թարաֆրնտան պիլիթիգալ Ապպաթ օթէլինէ նազիլ օլմուշ վէ մուախարէն Իթալիա գօնսօլօսանէսինէ կիտէրէք Իթալիա թէպասը միւթէպերանրնը գապուլ իթտիքտէն սոնրա Մասուա կէթմէք իւզրէ Սիւվէյնէ ազմէթ էյլէմիշ տիր։

Անատօլու չըմէնտրֆէրլէրինին տարխաթթ իւզրէ ինչա օլրնմասընա տաիր Նաֆիա նէզարէթինտէ գօմիսիոնր մախսուս թարաֆրնտան Թանզիմ վէ Նաֆիա նազրը Զիհնի բաշա հազրէթլէրինէ թագտիմ օլրնտրդընը եազտրդրմրդ լայիհա՝ մէճլիսը խասսը վիւքէլաճա պատէլմիւզաքէրէ թավսիպ պույրրլմշ օլմաղլա, իրատէի Սէնկիյէսինին խսմիհսալի գրմ ընտա պու կիւն եարրն խաքիրաի Շահանէյէ արզ օլրնաճագ տրը։

—

Իթալիա բէիսը վիւքէա վէ խարիճիյէ նազրը ճէտիտի Մ. Տէրբէթիս՝ պու քէրրէ Իթալիանրն տիւվէլը էճենէպլէր նէգտինտէի սիւֆէրասրնա պիր թահրիրատը ումումիյէ իրսալ իտէրէք, Իթալիա հիւքիւմէթինին սուլհ բօլիթիգ ասրնտա տէվամ էյլէյէճէկինի պէյան իթմիշ տիր։

—

Պագան հէյէթը միւթէֆիգասը (ղսնֆէրասասն) մէսէլէսի ախիրէն Ռումանիա Բարլամէնթօսընտա թահթը միւզաքէրէյէ ալընմշ օլմաղլա, Էնդրէանոպոլ Բոռն կազէթասը՝ Պուգրէչ Մէճլիսը մէպուսանրնրն սօն իճթիմարնտա ճէրէյան իտէն միւզաքէրաթ հագգընտա պէրվէճճը ամի մալիւմատ վէրմիշ տիր։

«Մ. Գոկալնիչէանօ՝ գօնսօլօսլրդ մէմուրիյէթինտէն պաս իտէրէք, Շարգտա գօնսօլօսլրդ մէմուրիյէթլէրինին էճէմիյէթի օլտուղընը պէյան իթմիշ, վէ Ռումանիանրն հիչ պիր մէնաֆիի օլմայան չէհիրլէրտէ գօնսօլօսլրգլար թէէսիսի կիպի պիր թէչէպիւսը նասագիլանէյի մուախէղէ իտէրէք, Զէրնօվից, Պրաչով, Օրսօվա, Սիպիու վէ սարիբ մահալլէրտէ գօնսօլօսլար նասրընը թագէպ իթմիշ, վէ պու մինասէպէթլէ, Շարգտա պիճիմէ Խրիսթիյան մէմալիքնտա ն պիր հէյէթը միւթէֆիգա թէչքիլի ֆիբրինի պիր չէվգը ապիմէ մէտճ ու սէնա էյլէմիշ, վէ ռէլիգանլլարը՝ Պաղան հէյէթը միւթմէֆիգլարընն գուվվէտէն ֆիլէ չըգաճաղընը կէօրէճէքլէրինէ պէյան իլմիտ իթմիշ տիր։ (Հէր Բուդոֆո էլ ԸՐԲՈՒԼԸ։)

«Խարիճիյէ նազրը Մ. Ֆէրէքիտ՝ պունա ճէվապէն տէմիշ տիր քի, հիւքիւմէթմ՝ պիր Պաղան հէյէթը միւթէֆիդասը ֆիբրինի հրմայէ վէ իլմիդամ իսէճէկկի պազը կաղէթալարտա իլան օլրնմշ իսէ տէ, պու չայիալար հիւքիւմէթ թարաֆրնտան թէքկիպ օլրնմշ տրը։ Մ. Գոկալնիչէանօնրն խարիճ իսթիկի միւթէելիճ չէհիրլլրտէ գօնսօլօսլար նասպ իթմէք թէբլիֆինէ կէլինճէ, խարիճիյէ նազրը տէմիշ քի, պիւտէ սէպէպլիյէ պու կիպի եեկի մէմուրիյէթլէր իհտաա օլունմադ։

«Պու ճէվապըն իւզէրինէ Մ. Գոկալնիչէանօ՝ քէնտի թէբլիֆինի թէէյիտ իտէրէք, Գօնա վէ Թրանսիլվանիատա բումունլիք հրսսյամը հուսուլէ կէմիրմէք Ռումանիա իչին էլզէմ օլտրզընը մուսիրրանէ պէյան իթմիշ տիր։ (Հէր Բուդոֆո Բարբուլը էլ ԸՐԲՈՒԼԸ։)

«Մ. Գոկալնիչէանօ՝ եինէ Պագան ադվամընտան միւթէթէպ պիր հէյէթը միւթէֆիգա թէչքիլի ֆիբրինէ նազը քէլամ իտէրէք, Ռումանիանրն միւսթագպէլտէ իթթիհսալ իտէճէք պունտան պագա բօլիթիգասը օլմատրդընը պէյան իթմիշ, վէ Մէճլիսը մէպուսանրն հէման եէքավազ էլ չըրբամալարընա նաիլ օլմշ տրը։

«Խարիճիյէ նազրը Մ. Ֆէրէքիտ՝ Մ. Գոկալնիչէանօ կիպի պիր տիբլոմաթ մէպուսրն ադը սէլիմի թէբք իլէ եարրնդ գալալինն հրսսյամը մուճիպլինճէ կյրասը մէգալ իթտիկինտ պէյանը թէճճիպ իթմիշ, վէ հիւքիւմէթին՝ հուտուտտան էօթէյէ բումունլիք նէչրի կիպի պիր բօլիթիգա իթթիխազ իթմէտիկինի, վէ միւլքու միլլէթին տէ հիւքիւմէթ էյէմիքքաբ օլտրընը պէյան էյլէմիշ իսէ տէ, մէճլիսին պիր չօղ թարաֆլարընտան պու ֆիքր չէտիտէն բէտտ վէ բրօթէսթօ օլմշ տրը։»

ՏԱԽԻԼԻՅԷ

Թարաֆը հազրէթը Բաճիչահի տէն Շուէտ գրալնա պիր թէէկրաֆ քէչիտէպլէ, ախիրէն խաթա լանմշ օլան գրալիցա Սօֆի հազրէթլէրինին խաթրը խաթիրաար պույրլմշ տրը։

—12 թօրբիլ վաբօրընն ինչասը իչին հիւքիւմէթը Սէնկիյէ իլէ ձէրմանիա նամ Ալէքսանիա գումանեասը արասընտա ադտ օլրնան մուգավէնամէնին ֆէսխ օլրնտրդը ախիրէն բիվայէթ օլրնմշ իսէ տէ, պու բիվայէթին ասրլ ու էսասը օլմայրպ, հաթթա պիրինճի թագսիթի օլարադ մէգքիւր գումանեայա 70,000 լիրայի Օսմանի իթթա զրընտրդը թահգիգ օլրնմշ տրը։

—Ռուսիա հիւքիւմէթի հիսապընա 60 ֆբէր պարութը համիլ օլան պիր իթալիան եէլբէն սէֆինէսինին Օտէսայա կիթմէք իւզրէ Զանագ գալէտէն էսնամ միւրուրինտէ թէվզիֆ օլնտրդընը կէչէն կիւն եազմշիահք։

Մէսմանամա կէօրէ, Ռուսիա սէֆարէթինին թալէպի իւզրինէ մէզքիւր սէֆինէնին՝ լիմանրմրդտան միւրուր խաէրէք Օտէսայա կիթմէսինէ միւսասատ պույրրլմշ տրը։

—Էնգարէտէ Իրան գօնսօլօսլրդընա Հաճի Ալի պէյ նամ զաթ թային գրընմշ օլմաղլա, միւմանիէ յէին մէմուրիյէթի՝ ճանիպը Գապը Ալիտէն թաստիգ պույրրլմշ տրը։

—Շէհր Եմանէթինէ մէրպութ խասթախանէլերէ խանէթէն 150 լիրանրն իթասը իլէ 40 կիւն զարֆընտա պիլէթլեր թապ իտիլէրէք բիյանգօ քէշիտէսի զրմինտա պիր թիճճար թարաֆընտան Լմանէթը միւշարէլէյհայա պիր գրմա իսթիտա թագտիմ օլրնմշ օլմաղլա, պու պապտէ Եմանէթը միւշարէլէյհա իլէ Թիճարէթի նէզարէթի պէյնինտէ մուխապէրատ ճէրէյան իթմէքտէ տիր։

—Բաղարէա միւլապէսիյէ տապանճա աթանլարտան ճէզտի նագտի ալընճաճաղը կիպի, այրրճա տա իճրատ միւճազաթ օլրնաճաղընն՝ լաղրմ կէլէնէրէ թէպլիղի խուսուսը Զապթիյէ նէզարէթինտէն բՕթամպօլ բօլիս միւտիրիյէթիյլէ Պէյօղլու վէ Իսկիւտար միւթէսարրֆլարընա էմր ու իշար օլրնմշ տրը։

—Պահրիյ՝ նէզարէթի էվրաղ օտասը քէմի պէսինտէն հաճի Սայիտ պէյ՝ ճուտաա կիւնիւ խանէսինէ միւսաֆիր կէլէն գատրնլար իլէ հարէմի մէշղուլ պույրնտրդր սրրատա, սաքին օլարը խանէնին թաման արասընա չըգաճ օլատա պիր իր կէրէրէք, այագլարընը իրին իւզէրինէ գէյուպ վէ կէօմէսինի աշաղը յա սարդրատաղ դօլունը պաղուսսնտան էյլիճէ պաղատրգտան սոնրա, պէջիյէ պիր պուշաղ իլէ տամարարընը քէմիշ, վէ դանրն ճէրէյանրտան պույկրն վէ ճան չէքիշմէյէ եազրն պիր հայտէ եամմադտա պուլունմուշ իքէն, թամանրն ալթնտաքի օտայա կիրէն 8 եաշընտաքի գրզը՝ թամանտան ագան գանը կէօրլուպ ֆէրեատ իտէրէք վամիտսինի չաղրմաղլա, մէզպուրլ՝ հէման թամանա չըգրպ, մամանիլէյհ օ հայտէ պուլմուշ վէ տերազապ ճէլպ իտիրէն թապպ՝ մամանիլէյհին քէսիք տամարլարընը տիքմիշ իսէ տէ, հայաթը էլան թէհլիքէտէ իմիշ։

—Աէմանիա իմբերաթօրրն 90 եաշընա գատէմ պասմասընը թարաֆը հազրէթը Բատիշահիտէն թէպրիք զրմինտա Ալի Նիզամի բաշա հազրէթլէրի իլէ պէրապէր Պերլինէ իղամ պույրրան Աէմանիայը Կօլ բաշա հազրէթլէրի՝ Ալէքսանիա էհմալիսի թարաֆընտան քէմալը իհթիրամլա գապուլ օլնտրընը կիպի, Աէմանիա իմբերաթօրը տախի միւշարէլէյհի սուրէթը մախսուսէտէ գապուլ իլէ ուզուն միւտտէթ միւլաղաթ իթմիշ, վէ միւշարէլէյհին ըիւթպէսի Բրուսիա օրտուսրնտա գայմագամրդ օլտրընը հալտէ միւրաալլրդա թէրֆի էյլէմիշ տիր։ Կօլ բաշա հազրէթլէրի՝ Աէմանիատա պիր միւտտէթ տահա իղամէթ իտիլպ ալաֆր։ մնյիսին 15ինտէ Տէրսաատէթէ ավտէթ էյլէյէճէք տիր։

ՖԱՅԼԸԶ

Ատի տույունաթ իլէ թիւճճարան պէյնինտէքի տույունաթ ֆայրղաբը հագդրնտա պու կիւնքի նիւսխէմպին ի սահմիթէսինտէ բէսմի պիր նիզամամէ սուրէթի միւնտէրիճ իտուկի իսթիար օլունուր։

ԴՕՆՄԷՐ

Վ.օ-ս վէ Լ-Ռ-Ռ-Ռ-Ռ-Ռ

Գարատէոզիլ ՃԱՆ գուրթարան հէյէթի մէմուրբրնա խանէթէն պու ագշամ սաաթ 2½տա Պէյօղլունտա վագը Թէաթրօյի ճէտիտտէ պիր գօնսէր վէրիլէճէյի՝ Թէաթրօ գումանեասը թարաֆընտան մամպատրզա իրսալ օլրնան պիր մէքթուպտա պէյան վէ իլանը բէճա օլրնմշ իսէ տէ, Տէրսաատէթ Լիման տարբէի ալիյէսի մուավինիկինտէն Թուրք կազէթասընա կէօնտէրիլէն պիր վարագատա մէզքիւր գօնսէրին ՃԱՆ գուրթարան հէյէթի մէմուրինինէ խանէթէն վէրիլէճէկի խուսուսը թէքկիպ խորմիշ օլտրընտան, պու պապտէ իլէրուտէ այրնաճաղ տրիկէր մալիւմաթը բէսմիյէ մի տախի տէրճ իթմէք վատրյա թուրքէտէքի մէզքիւր վարագայը պէրվէճճը ղայր այնէն նագլ իտէրիզ։

«Բուսի մարտրն 28ինճի տիւնքի ճուսաա էրթէսի կիւնիւ նէյը իտիլէն 1092 նումէրօյու Թուրքէ կազէթասրնրն Յիւնճիւ սահիֆէսինին իւչիւնճիւ սիւթիւնրնտա Գարատէնիզ մէվագրի թախլիսկէսի (ՃԱՆ գուրթարան) մէմուրլարընա խանէթէն մարտրն 30ընճը բազար էրթէսի ագշամ ֆէվգէլատէ պիր ճէմիյէթը մուսիգիյէ (գօնսէր) վէրիլէճէկինէ տաիր պիր ֆիգրա մանզու բրմրը։

«Պէյանէ հաճէթ օմատրը իւզրէ Գարատէնիզ հէյէթը թախլիսկէսի սայէի թէրագդրյամթվայէի հազրէթը Խիլաֆէթբէնահիտէ մունթազամէն վէ միւքէմմէլէն իտարէ օլնմագտա վէ լիւզում կէօրիւնէն իսլահաթ տախի իճրա գրընմագտա պուլնտրընտան, պիր կէօնա խանէյէ իհթիյաճ օլմատրը կկիպ, հէյէթը թախլիսկէ՝ Տէրսաատէթ լիման բիյատէթը ալիյէսինէ մէրպութ օլարագ, խուսուսը մէզպուրէ տաիր բիյատէթը մուամիլէյհաճա պիր կէօնա մալիմամթ պուլնմագտան պաչգա, էյլէ պիր խանէնին գապուլի թէքլիֆ օլունաճագ օլա գապուլ իտիլմէյէճէկի, վէ չու հալտէ խուսուսը մէզպուր հանկը թարաֆտան թէրթիպ վէ նէյը օլունմշ իսէ, մահզա մինաֆիի գամիյէ հասրլ իթմէք մագսէտի իլէ թէրթիպ օլունմշ պիր չէյ օլտուղընտան, բաղպէթ օլունմամագ լազրմ կէլէճէկի, վէ մահզա քէյֆիյէթ տերտէսթը իմանգիգ պուլնտրդը պէյանրյա հագիգաթը հալին կաղէթան ալիւերի իլէ նէյրի բէճա օլրնը։

(Տիկէր պաղը հավատսաթ իչին սոն սահիֆէյէ միւրաճաաթ օլունա։)

ԹԷԼԷԿՐԱՖ

Բէթէրսպուրգ 9 ապրիլ

Ռուսիանրն Վիէննա սէֆիրի բրէնս Լօպանօֆ՝ պու կիւն մահալը մէմուրիյէթինէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

Պերլին 9 ապրիլ

Պերլին կազէթալարը՝ Աֆղանիսթանատա Ռուսիա իլէ Ինկիլթէրա արասընտա պէհէմէհալ պիր մուհարէպէ վուգու պուլաճաղը զաննընտա պուլընրյօրլար։

Նիս-Եօրք 8 ապրիլ

Միւճթէմաի Ամէրիգա ըէխի՝ Ամէրիգալը վէ Գանատալը պայրդ ավճրլարը միյանընտա սախիբէն վուգու պուլան պիր միանգամա միանամէպէ իլէ տէմիշ տիր քի, պայրդ ավճրլրդը հագդրնտաքի գանունլարրն նաղղ ու բայմալ խորմէսի՝ միլլէթ պիր հագարէթ տիր։

Ամիտնա 9 ապրիլ

Մէճլիսը մէպուսան՝ պիր թագրմ ուզուն միւզաքէրէլէրտէն սօնրրա, 38 բէյէ դարշը 77 բէյ իլէ գապտէնէթօնրն մալիէճէ բօլիթիգասընը էսասէն թագտիր վէ գապուլ էյլէմիշ տիր։

Մալիւմ տիր քի, մուխալիֆ ֆբրգանրն պիլճիւմէ բուէսասը՝ մուզաքէրաթը մէզքիւրէյէ իշթիրաք իտէրէք, Թրիգուբի գապինէթ օսրնրն թէտապիրը մալիյէսինի թէղեիֆ վէ մուախէղէ իթմիշլեր վէ պու թէտապիրին հիչ պիր սէմերէ հասրլ իթմէյէճէկինի վէ մէմլէքէթի մուչատ մէզքիւրի՝ ամանրը զանգ ու խարապ էյլէյէճէկինի պէյան իթմիշլեր տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Խառն ժողովն իճթիմար ախիրնտէ Գարակէօզեան մէսէլէսինին պիր հիւանիւ սուրէթլէ թէվզիյէբեղյը օլտրընը խապէր այրնմշ տրը։

Կիւմիւեան Եռվհանէս էֆ. Գարակէօզեան Տիգրան էֆ. Գէյօղլունտա թագսիմ ճիվարընտա Ս. Յարութիւն քիլիսէսի արդասընտա քեաին 500 արշընրդ արա իւզերինէ միւթէվէֆիյէ վալիտէսի Տէկին Սուլթան Գարակէօզանրն գիրրը ճէմիկինէ մունթազամ պիր մէքթէպ ինչա իթմէյի թէահհիւտ իթմիշ, վէ լաքին մէքթէպը մէգքիւրտէ այրրճա պիր թիճարէթի տէրսի թէէսիս օլունմասընը տախի չարթ պէյան էյլէմիշ տիր։

Կիւմիւեան Եռվհանէս էֆ. թէղքէրեի մէղքիւրէ իլէ պէրապէր մէքթէպին ինչաաթ բլանրնը տախի Խառն ժողովա արզ իթմիշ օլուպ, պու բլանա նազարէն ինչաաթը մէղքիւրէ 4000 լիրա գասար պիր մէսարիֆլէ վիճուտ էէլէպիլէճէք տիր։

Խառն ժողով՝ արիզ ու ամիզ միւզաքէրէտէն սօնրա, Գարակէօզեան Տիգրան էֆ.-նին իչպու թէէլիֆինի դապուլ իթմիշ, վէ Բաթրիդ խանէտ՝ պուլընան էվրագին՝ մէքթէպին հաղրէթլէրի՝ Բուսի մարտրն 30ընճը բազար էրթէսի կիւնիւ եանի պու սապահ Վիէննատա Մխիթարեան Մխիթարանութիւնն Աբրահայրը Ատրնեան ֆազուէլթլու Հայր Արսէն Գերապայծառը Արքեպիսկոպոս թագտիս էյլէտիքտէն սօնրա, պու ագշամ Վիէննատան հարէքէթլէ էնսիմիւզտէքի բէնճէնպահհ կիւնիւ Տէրսաատէթ միւվասէլէթ իտէճէք, վէ պու կիւնքի նիւսխէմիզտէ միւնտէրիճ իլանը բէսմի մուճիպինճէ դարանրանթինանրն մէֆսուսխէթի հասպլլէ միւչարէլէյհ հազրէթլէրի՝ տօղրուճա չէհրիմիզ չըգապլէճէք տիր։

—

Ղունտան պիր այ գատար մուդատէմ Իսկիւպար Ս. Խաչ քիլիսէսինտէ Շումնու իչին բարազ թագտիս օրնան Գիւչիքեան (Լեւոն) Տ. Խորէն քահանայ՝ Ս. Զատիկ եօրթուբրընտա օրատա պույրնմագ իւզրէ պու կիւնէրտէ Շումնույա ազիմէթ իտէճէկի հասէպլլէ, տիւնքի բազար կիւնիւ մէզքիւր Ս. Խաչ քիլիսէսինտէ իլք Պատարագընը իճրա էյլէմիշ տիր։

Ճումատա էրթէսի սապահրը Վիէննատան Պէյօղլունտա Էրմէնի Գաթօղիք Բաթրիգխանէսինէ վիւրուտ իտէն պիր թէէկրաֆա կէօրէ, միւշարէլէյհ Կաթողիկոս վէ Բաթրիգ Բիւթպէթլու Ազարեան էֆէնտի հազրէթլէրի՝ Բուսի մարտրն 30ընճը բազար էրթէսի կիւնիւ եանի պու սապահ Վիէննատա Մխիթարեան Մխիթարանութիւնն Աբրահայրը Ատրնեան ֆազուէլթլու Հայր Արսէն Գերապայծառը Արքեպիսկոպոս թագտիս էյլէտիքտէն սօնրա, պու ագշամ Վիէննատան հարէքէթլէ էնսիմիւզտէքի բէնճէնպահհ կիւնիւ Տէրսաատէթ միւվասէլէթ իտէճէք, վէ պու կիւնքի նիւսխէմիզտէ միւնտէրիճ իլանը բէսմի մուճիպինճէ դարանրանթինանրն մէֆսուսխէթի հասպլլէ միւչարէլէյհ հազրէթլէրի՝ տօղրուճա չէհրիմիզ չըգապլէճէք տիր։

—

Ղունտան պիր այ գատար մուդատէմ Իսկիւպար Ս. Խաչ քիլիսէսինտէ Շումնու իչին բարազ թագտիս օրնան Գիւչիքեան (Լեւոն) Տ. Խորէն քահանայ՝ Ս. Զատիկ եօրթուբրընտա օրատա պույրնմագ իւզրէ պու կիւնէրտէ Շումնույա ազիմէթ իտէճէկի հասէպլլէ, տիւնքի բազար կիւնիւ մէզքիւր Ս. Խաչ քիլիսէսինտէ իլք Պատարագընը իճրա էյլէմիշ տիր։

ՐՈՒՍԻՍ.

ՎԷ

ՂԱՅՐԻ ՐՈՒՍԻՍ.

Դ

Միւնթէմեանի Ամերիկանին սապրգ Թէհերան սեգիրի Մ. Պէնճամին, կէրէք Աֆղանիսթանստա վէ կէրէք Իրանստա Ռուս բոլշերենին պէ ցիւք իշ կէօրմէքտէ օլտուգլարընը պէյան իտիյօր։

Ցադամի էկէր մատտէ եալնըզ ալմուն մատէնիէ զալը իսկ, Ինկիլիզ մատէնէրինին հուտուսազ տերէճէտ Ռուսիա մատէնէրինտէն ճէսիմ օլտրգլարը տա մալիմ տիր։

Իմոի Ինկիլիթէրա տէվլէթի նէ՞ իչուն այնի սիրհլա քէնտի խամնէ գարշը բէդապէթ իմմէյօր։ Աֆղանիսթան Էմիրինէ այրգտան աշրղա վէ բէսմէն պիր սէնէվի թախսիսաթ պաղլամըշ էքէն, նէ՞ իչուն լաղրմ կէլէն սակր մահալլերի տէ գօրուսմայօր։

Ինկիլիթէրանին հիչ պիր քիմսէյի նէ՞ լազիմ գէլտիգի գիբի գարարտա պիր բարա վէրէմէյէճէյի մալիմ տիր։ Էօյլէ Ռուսիատա տէվլէթի սարիհաթ տէֆթէրինտէ կէլալի թախսիսաթ խանէսի օլմայրգ, տէվլէթին իրատը վէ մէսարիֆաթը սոն քէնարնա վարանա տէկին բարլամէնթ ծին թէտգիգաթընան վէ գանթրոլընան կէչմէքտէ տիր։

Հալ պու քի լիզուսը թագտիրինտէ, ֆիլան եախսոտ ֆալան մահալլէ էօյլէ նէ՞ սուրէթտէ տէյիլ իլա այն աչիքեար օլարագ պիր գաչ եիւզ պին լիրալար վէ հաթթա միլեօնլար պիլէ վերիլմէսի իչուն բարլամէնթընին բէյնինի թահսիլ էյլէմէք զոր պիր մատտէ տէյիլ տիր։

Իմոի էկէր Ռուսիանին կէրէք Աֆղանիսթանստա վէ կէրէք Իրանստա կիզլի վէ աչիքեար սուրէթտէ սիւլիք էյլէմէքտէ օլտրղը բոլիթիգա թարիգի, խոստպէխոտ Հինտիսթան ալէյհինտէ իսկ, վէ պու բոլիթիգա թարիգի տախի ալթունա թաչլար իլէ տէօչէտիրմէքտէ իսկ, նէ՞ իչուն Ինկիլիթէրա տէվլէթի տէ Հինտիսթան միւճէվհէրլերի իլէ տահա զիյատէ միւզայէյին պիր թարիգի բէդապէթի հուսուսէ կէթիրիպ պիր համիմէտ Ռուսիանին թէքմիլ բոլիթիգա բըլանլարընը ալթիւսթ իմմէյօր։

Պու պապատ Ինկիլիթէրանին վազիֆէսիզլիյինտէն իւչ չէյ անլաշըլմագտա տրը։

1։— Ռուսիանին սարլ մագսէտի Հինտիսթան իւզէրինէ պիր հիճում օլմատըղընա, Ինկիլիթէրա տէվլէթի իգնա օլմըշ օլմայը տրը։

2։— Սըրասը կէչմէյինտէ, Ինկիլիթէրա տէվլէթի, Ռուսիանին ալթունլարընա բաղմէն Իրանը տա Աֆղանիսթանը տա քէնտիսինէ գարշը չըգարաճագ սրրա, իչթէ օ սըրա տըր քի, հիչ տէյիլ իսկ էվվէլքինէ գրեասէն պու սըրա տա էրէյիճէ եադլաշմըշ կէօրինիյօր։

Էկէր Ռուսիանին հարէքէթ մաքինասը ֆիլիէն Ասիայա ագտարըլմագտա իսկ, Հէրաթ շէհրինին Սօֆիյը

3։— Իրանլըլար վէ Աֆղանլար տախի Ռուսիա իլէ պիրլէշտիրիլէրինտէ, Ինկիլիթէրա տէվլէթինին Իրան քէօրֆէզի ճիհէթինտէն տէ, Հինտիսթան հուտուսը ճիհէթինտէն տէ Դաղադլարը գօլայ սուրէթտէ կէրէկի բիսկիւրտէճէյինէ չիւպհէսի պուլունմամըշ օլմայը տրը։

Հէր նէ դատար բէք չօղլարը օ էֆքեարտա տէյիլէր իսկ տէ, եէնէ պիրինճի ճիհէթէ էօյլէ բէք տէ եապանա աթըլաճագ պիր ճիհէթ օլմատըղընա գանատի հասրլ իտիլէպիլիր։ վէ հաթթա չու գատարընը պիլէ գավիէն իտտաա իտէպլիլիրիզ քի, էկէր Ինկիլիզլեր, Ռուսլարը Աֆէմ քէօրֆէզինէ էնմէյէրինէ միւսաատ իտէճէքլէրինի պու կիւն պէյան իտէրէր իսկ, Ռուսլար տախի սարլ Աֆղանիսթանը չըընայրպ Հինտիսթան հուտուտընա տօզրու իլէրուլէմէմէք իզրէ լաղրմ կէլէն բէհինիրի վերմէյէ պիլէ հաղը պուլունապիլիրլեր։

Ասրլ Աֆղանիսթան տէտիյիմիզին սէպէպի տէ, Հէրաթ շէհրինի վէ ճիվարընը թէֆրիդ էյլէմէք իչուն տիր։ չիւնքի պունլար սարլ Աֆղանիսթան դրթասը տախիլմէտ տէյիլ տիրլեր, վէ Ռուսլար, Հէրաթ շէհրինի զաթի իմմէքսիդին զաթէն տէ Աֆէմ քէօրֆէզինէ կիտէմէրլեր։

Ռուսլարըն տէրատ, պաչըճա տէնիզ օլտրղընը զիբը իլէտիք։

Քէնտիլէրի տախի, «էա Պօմպէյ էա Պուչիր» պաղրրը յօրլար։

Ցադամի Պօմպէյ եօլու բէք տիքէնի, բէք սարը, վէ բէք թէհլիքէլի օլտրղընտան, անանէն ազ տիքէնի, ազ սարը, վէ ազ թէհլիքէլի օլան Պուչիրէ գանատի իմմէք խամթէյէճէքլէրի թապլի տիր։ վէ Ռուսլար, սանճրէա բաղն գըլմագ իչուն սրթմատան թուիթտուրմագ կիպի, Ինկիլիզլերի՝ Պուչիրին Ռուսիայա կէչմէսինէ բազի գըլմագ իչուն, իչի Պօմպէյտէն տէ թուիթտուրմագ խամթէյէճէքլերի թապլի տիր։ վէ Ռուսլար, սանճրէա բաղն գըլմագ իչուն սրթմատան թուիթտուրմագ կիպի, Ինկիլիզլերի՝ Պուչիրին Ռուսիայա կէչմէսինէ բազի գըլմագ իչուն, իչի Պօմպէյտէն տէ թուիթտուրմագ խամթէյէճէքլերի թապլի տիր։

Էօյլէ եա, իքիսինտէն պիրիսինի Ռուսիայա ֆէտա իյլէմէք վէ քէնտիսինէ պիր ալրդ տէնիզ դարբուսու կէօսթէրմէք լազրմ կէլէճէք իսկ, հա՞նկը Ինկիլիզ դաղրպ տա, պիր Աֆէմ լիմանը վերմէմէք իչուն տիւնեալը տէյին պիր Հինտիսթան միճէվհէրլերի իլէ տահա զիյատէ միւզայէյին պիր թարիգի բէդապէթի հուսուսէ կէթիրպ պիր համիմէտ Ռուսիանին թէքմիլ բոլիթիգա բըլանլարընը ալթիւսթ իմմէյօր։

Պու պապատ Ինկիլիթէրանին վազիֆէսիզլիյինտէն իւչ չէյ անլաշըլմագտա տրը։

1։— Ռուսիանին սարլ մագսէտի Հինտիսթան իւզէրինէ պիր հիճում օլմատըղընա, Ինկիլիթէրա տէվլէթի իգնա օլմըշ օլմայը տրը։

2։— Սըրասը կէչմէյինտէ, Ինկիլիթէրա տէվլէթի, Ռուսիանին ալթունլարընա բաղմէն Իրանը տա Աֆղանիսթանը տա քէնտիսինէ գարշը չըգարաճագ սրրա, իչթէ օ սըրա տըր քի, հիչ տէյիլ իսկ էվվէլքինէ գրեասէն պու սըրա տա էրէյիճէ եադլաշմըշ կէօրինիյօր։

Էկէր Ռուսիանին հարէքէթ մաքինասը ֆիլիէն Ասիայա ագտարըլմագտա իսկ, Հէրաթ շէհրինին Սօֆիյը ունութտուրմաղընա չօղ պիր շէյ գալմամըշ տրը տիմէք օլուր։

Ինկիլիզլերին նէ եաբաճագլարը, վէ էվվէլ էմրտէ Աֆղանլարը վէ պատէհու Իրանլըլարը Ինկիլիզլերտէն նէյէր պէքլէմէյէ վէ նէյէր պէքլէմէյէ հաղդլարը պուլունաճաղը օլ վագթի անլաշըլաճագ տրը։

Ահլիհ տիր քի Ինկիլիզլերին, սատագաթ ճիհէթի իլէ նէ Աֆղանլարա էմնիյէթլէրի վար տրը, վէ նէ տէ Իրանլըլարա։

Էկէր պէօյլէ օլմուշ օլմասա իսի, Հէրաթ շէհրինին էմնիյէթի հալինէ զերրե գատար շիրճէ խոլէճէք մահէլլ պուլունմայաճագ իսի։

Նիմ Իրանը վէ նիմ Աֆղանը՞ օլան, եախոտ նէ Իրանը վէ նէ տէ Աֆղանը օլմայան շէհրի մէզքուր, Իրան իչուն տէ, Աֆղանիսթան իչուն տէ, վէ պինանէնալէյհ Հինտիսթան իչուն տէ միւհիմմ պիր մէվզը տրը։

Վէ էկէր թարաֆէ յատէն հիմմի իթթիֆագա էմնիյէթ օլունապիլսէ իսի, Իրանն, Աֆղանիսթանն, վէ պիր մրգտար տախի Հինտիսթանն պիրլէշմիշ դուվվէթլերի, Հէրաթ շէհրինի հեր նէվի թէհլիքէսէտէն քեամիլէն էմին պիր հալտէ պուլունտրմայա քէնտի օլաճագ իսի։ վէ էօյլէ օլմասը լազրմ իսի ֆագաթ օլմատար։

Նէ՞ իչուն—Ինկիլիզլերին, կէրէք Իրանլարա վէ կէրէք Աֆղանլարա էմնիյէթլերի պուլունմատը, քէնտիլերի իլէ գաթի պիր իմթիֆագա կիրիշմէմէսիլերի, վէ ալէյհատուս Աֆղանլարատան տայնա պիր խյանէթի կէօրմէք չիրճէկլերի իչուն։

Զոգ տէյիլ, օն օնպէշ պին քիշիլիք միւքեմմէլ պիր Ասկը-Հինտ օրտուսու, Աֆղան միլթիէֆիզլերի, վէ Իրանլըլարն տօլայրատան մուավէնէթլերի սայէսինտէ, Գաղադլարն օլ ճիվարլարա այագ պատնալարընը պիլէ մէն իմմէյէ քեաֆի օ լապիլիր իսի։

Ցադամի Աֆղանլարն կէչմիշ հալլերի, մէմալիքին թա տիկէր ճիհէթինտէ վէ իք իչարէթտէ միւլհամ գամի թարիգլերի գամ օլունապիլէճէք պիր մէվզրաա եէրլէ օն օնպէշ պին քիշկին էմնիյէթ իտիպ պրադմայա չօղլուգ ճեսարէթ վերէպիլճէճէք բատտէլերտէ պուլունմամըշընան, Ինկիլիզ Հինտիսթան հիւքիւմէթի՝ Հէրաթ շէհրինին իմթիհանլարընա նէզարէթ իտէճէք վէ Աֆղանլարա եօլ կէսմէքէճէք պիր մրգտար Ինկիլիզ զաբիթանը, վէ պիր մրգտար տախի սիլահ վէ թօբ կէօնտէրմէճէք իքթիֆա էյլէմիշ տիր։ վէ քիմ՞ քէֆայէթ իտէպիր քի, պու սիլահլար վէ թօբլար պիլէ պիր կիւն պինինէֆս Ինկիլիզլերին քէնտիլերինէ գարշը չըգարաճագ սրրա, իչթէ օ սըրա տըր քի, հիչ տէյիլ իսկ էվվէլքինէ գրեասէն պու սըրա տա էրէյիճէ եադլաշմըշ կէօրինիյօր։

Էկէր Ռուսիանին հարէքէթ մաքինասը ֆիլիէն Ասիայա ագտարըլմագտա իսկ, Հէրաթ շէհրինին Սօֆիյը ունութտուրմաղընա չօղ պիր շէյ գալմամըշ տրը տիմէք օլուր։

Ինկիլիզլերին նէ եաբաճագլարը, վէ էվվէլ էմրտէ Աֆղանլարը վէ պատէհու Իրանլըլարն Ինկիլիզլերտէն նէյէր պէքլէմէյէ վէ նէյէր պէքլէմէյէ հաղդլարը պուլունաճաղը օլ վագթի անլաշըլաճագ տրը։

Ահլիհ տիր քի Ինկիլիզլերին, սատագաթ ճիհէթի իլէ նէ Աֆղանլարա էմնիյէթլերի վար տրը, վէ նէ տէ Իրանլըլարա։

Էկէր պէօյլէ օլմուշ օլմասա իսի, Հէրաթ շէհրինին էմնիյէթի հալինէ զերրե գատար շիրճէ խոլէճէք մահէլլ պուլունմայաճագ իսի։

Նիմ Իրանը վէ նիմ Աֆղանը՞ օլան, եախոտ նէ Իրանը վէ նէ տէ Աֆղանը օլմայան շէհրի մէզքուր, Իրան իչուն տէ, Աֆղանիսթան իչուն տէ, վէ պինանէնալէյհ Հինտիսթան իչուն տէ միւհիմմ պիր մէվզը տրը։

Վէ էկէր թարաֆէ յատէն հիմմի իթթիֆագա էմնիյէթ օլունապիլսէ իսի, Իրանն, Աֆղանիսթանն, վէ պիր մրգտար տախի Հինտիսթանն պիրլէշմիշ դուվվէթլերի, Հէրաթ շէհրինի հեր նէվի թէհլիքէսէտէն քեամիլէն էմին պիր հալտէ պուլունտրմայա քէնտի օլաճագ իսի։ վէ էօյլէ օլմասը լազրմ իսի ֆագաթ օլմատար։

Նէ՞ իչուն—Ինկիլիզլերին, կէրէք Իրանլարա վէ կէրէք Աֆղանլարա էմնիյէթլերի պուլունմատը, քէնտիլերի իլէ գաթի պիր իմթիֆագա կիրիշմէմէսիլերի, վէ ալէյհատուս Աֆղանլարատան տայնա պիր խյանէթի կէօրմէք չիրճէկլերի իչուն։

Զոգ տէյիլ, օն օնպէշ պին քիշիլիք միւքեմմէլ պիր Ասկը-Հինտ օրտուսու, Աֆղան միլթիէֆիզլերի, վէ Իրանլըլարն տօլայրատան մուավէնէթլերի սայէսինտէ, Գաղադլարն օլ ճիվարլարա այագ պատնալարընը պիլէ մէն իմմէյէ քեաֆի օ լապիլիր իսի։

Ցադամի Աֆղանլարն կէչմիշ հալլերի, մէմալիքին թա տիկէր ճիհէթինտէ վէ իք իչարէթտէ միւլհամ գամի թարիգլերի գամ օլունապիլէճէք պիր մէվզրաա եէրլէ օն օնպէշ պին քիշկին էմնիյէթ իտիպ պրադմայա չօղլուգ ճեսարէթ վերէպիլճէճէք բատտէլերտէ պուլունմամըշընան, Ինկիլիզ Հինտիսթան հիւքիւմէթի՝ Հէրաթ շէհրինին իմթիհանլարընա նէզարէթ իտէճէք վէ Աֆղանլարա եօլ կէսմէքէճէք պիր մրգտար Ինկիլիզ զաբիթանը, վէ պիր մրգտար տախի սիլահ վէ թօբ կէօնտէրմէճէք իքթիֆա էյլէմիշ տիր։ վէ քիմ՞ քէֆայէթ իտէպիր քի, պու սիլահլար վէ թօբլար պիլէ պիր կիւն պինինէֆս Ինկիլիզլերին քէնտիլերինէ գարշը չըգարաճագ սրրա, իչթէ օ սըրա տըր քի, հիչ տէյիլ իսկ էվվէլքինէ գրեասէն պու սըրա տա էրէյիճէ եադլաշմըշ կէօրինիյօր։

Էկէր Ռուսիանին հարէքէթ մաքինասը ֆիլիէն Ասիայա ագտարըլմագտա իսկ, Հէրաթ շէհրինին Սօֆիյը

ՏԷՐՍԱԱՏԷԹ

ԹՐԱՄՎԱՅ ՇԵՐԲԷԹԻ

Տէրսաատէթ Թրամվայ Շերբէթինին Հիսէտարան Մէճլիսը Ումումիսի՝ ան ալթընճը տէֆա օլարագ 1887 մնրտ 19/31տէ Մ. Ժ. Անասթասիատէսին թահլիթը ըկյատէթինտէ ագտը իճթիմա էյմիշ, վէ Մէճլիսը Իտարէյին մուֆատսալ բտրօրթօր դրատթ օլունրգ, պունտա չէրքէթին պիր սէնէլիք մուամէլէթը պէրթաֆսիլ հիսաէտարանա արզ ու պէյան օլունմիշ օլմաղլա, օգուլանլարընդա մալումատ օլմազ իւզրէ չէրքէթը մէդգիբէնին իչպու բտրօրթօսընը պէրվէճճէնը ամի խուլասատէն նազլ իտէրիզ։

Շերեբերն հալ.— Կէչէն 1885 սէնէսինտէ խաթիրատամ օլընան մէմուրին վէ խատէմէ վէ սարիէնին ատէտի 309 քիչիտէն իպարէթի օլտրղը հալտէ, 1886 սէնէսինտէ 315 քիչիյէ պալիզ օլմուշ, վէ պունլարընը մնաչատթը 14,139½ ղրշ. օլտրղընտան, 1886 սէնէսինտէ 1885 սէնէսինէ Նիսպէթէն 456 ղրշ. թատրրուֆ վուգու պուլմիշ տրը։

1885 սէնէսինտէ մէվճուտ պուլընան հայվանլարընը ատէտի 496տան իպարէթի իքէն, 1886 սէնէսինտէ 28 պէկիր թէզալիւտ իտէրէք 524է պալիզ օլմուշ վէ 23 հայվան թէլէֆ վէ 39 հայվան սաթըլտրընտան, պու 62 հայվան եէրինէ տիկէրլերի ալընմիշ տրը։

Իշպու հայվանլարընը թէպտիլի մէսարիֆի 186,395¾ ղրշ. պալիզ օլարագ պունտան 143,761¾ ղրշը թէսվիյէ օլընմիշ, վէ հէնուզ թէսվիյէ օլընմամըշ օլան 42,654 ղրուշ իշլէթմէ հիսաալընին տէյն դրամինա գայա իտիրմիշ, վէ թէկրէիտ օլընան 28 հայվանընն էսմանը պուլունան 66,800 ղրշ. սաթըշ հիսաալընտան թարհ օլընմիշ տրը։

Մէվճուտ խամլարտա եէվմիյէ նագլ օլընան եօլճրլարընն ատէտի օրթա հիսաբլա 184,708 քիչիյէ պալիզ օլմուշ վէ հայվանլարն մէէքիլաթ մէսարիֆի 1885 սէնէսինտէ 186,084 եէվմիյէ գարշըլրդ 919,188 ղրուշ իքէն, 1886 սէնէսինտէ 876,896 ղրուշա թէնէզզիլ իմմիշ, վէ պինանէնալէյհ 76,288 ղրուշ թէկարրուֆ վուգու պուլմուշ տրը։

Արապա պունա միւթէալիգ էշեանրն գրյմէթի 1885 սէնէսինտէ 95,437 ղրուշտան իպարէթի օլտրղը հալտէ, 1886 սէնէսինտէ 110,893½ ղրուշա բէսինտէ օլտրղընտան, 15,546½ ղրուշ թէզաեիւտ էյլէմիշ տիր։ Եօլլարրն թամիրի մէսարիֆի 247,358 ղրուշա պալիզ օլտրղընտան, պէհէր քիլօմէթրօ իչուն 14,270 ղրուշ սարֆ օլընմիշ տիմէք տիր։

Շերեբերն ֆալէեէն հալ.— Խուլասաթէն մէվճուտ օլան 4 խաթթրն 1885 սէնէսի հարալաթը 3,522,287 ղրշտան իպարէթի օլտրղը հալտէ, 1886 սէնէսի հարալաթը 3,716,137 ղրշա պալիզ օլտրղընտան, 193,843 ղրշ. թէզաեիւտ էյլէմիշ, վէ պու տա բտրթալարնա իճրա օլընան իսլահաթատան զուհուրա կէլմիշ տիր։

Պիրբիս սարֆիյատ՝ հիսսէ սէնէտաթը իչուն թէսվիյէ օլընան բէսիւլ մալ տախի տախիլ օլտրղը հալտէ 19,062 լիրա Օսմանի վէ 60½ ղրշա բէսինտէ օլմուշ, վէ 1885 սէնէսինտէ մուգու պուլան 19,429 լիրալի Օսմանի վէ 48½ ղրշա նազարէն 426 լիրա Օսմանի վէ 88 ղրշ. թէնազուս էյլէմիշտիր։

Ցադամի էյալ խաթթրընն ատէմի ինչասընտան տօլայը թէէվմնաթ ադէսի օլարագ հիւքիւմէթը Սէնիյէյէ վերիլմիշ օլան 2000 լիրա զաիմ օլընմիշ տրը։ Պինանէն ալէյհ շիրքէթ՝ իշպու մէպլաղա մուգաբիլ կէլէճէք Գապը Սէլասքերի սէրկիկերինին Նաֆիա Նէզարէթ Թէպլիմ էյլէմիշ տիր։

Թրամվայ Շերբէթինին 1886 սէնէսի միւվազէնէի ումումիյէսի (պիլանչո) տախի պէր վէճճը աթի տերճ օլունուր։

ՄԻԽՎԱՅԼԷՆԷՐԻ ՈՒՄՈՒՄԻԹԷՆ

1886 ՍԷՆԷՍԻ ՄՈՒԱՄԷԼԱԹԸ

Ա.Լ.Ա.Ջ.Ա.Գ.

		Ղրուշ
Հիսսէրը, Սէրմայէտէն հէնուզ ախզ օ-լընմամիշ մալալ		40,350,000
Թէճէմմիւլաթ մուհասէպէի ումումիյէսի		16,314,613·49
Գալաթա-Շիշլի խաթթրընն թէճէմմիւ-լաթը		10,950,659
Լէվազիմաթը ինչալիյէ		62,528·50
Հայվանաթըն օթ վէ լէվազիմաթը սարիէսի Մէրքէզ Տէբօսընտա	50,985·25	
Պէշիքթաշ վէ Ագսէրայ անպարլարընտա	159,908·75	
Շիշլի անպարընտա	116,432·50	327,326·50
Իմհա օլընան հիսսէրը		
Պէհէրի 5 լիրաի Օսմանիսէն 500 հիսսէ		250,000
Իմհա օլընան էսհամ		
Պէհէրի 500 ֆրգ-տան 481 էսհամ		1,055,178·25
Մէսարիֆը միւթէնէվվիէ		
1887 սէնէսինէ իսապէթի իտէն գըսմը		39,237·75
Միւխթէլիֆ քիրալար		
1887 սէնէսինէ իսապէթի իտէն գըսմը		53,237·75
Սանտրգ		
Նագտ	120,799·95	
Օսմանլը Պանգասընտա	710,000	
Զըզտանտա	270,000	1,100,799·95

Թահսիլ օլընաճագ զիմմէմաթը միւխթէլիֆէ

---

(119)

ՍԱՐԸ ԻՆՃՈՒ

ՄԻՒԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

Կէրէք Բաուլ կէրէք Հանրի • կիւն էյլէնտէն էվվել Ինկիլիզ բոլիսի թարաֆընտան թէվզիֆ օլընճագլարընը հիւքմ իթմիշ օլտրգլարընտան, նէ՞ եարամագլարընը չաչրմըշլար իսի։ Հէր հալտէ կիւբէ կիւնտիւզ Բաթնատան տիշարը չըգմագ միւմքին օլամայամաղընտան, պուլընարգլարը եէրտէ գալմագտան պաչգա պիր չարէ պուլամմագտա իսիլէր։ Պինտէ ալէյհ Հանրի պէքճէյէ սըգը սըգըյա թալմամաթ վէրէրէք գարատան իչէրիյէ քիմնէյի գօյմամասընը վէ չայէտ Ինկիլիզ բոլիսի կէլիպ տէ քէնտիլէրինի սօրամագ օլուր իսկ, վագբա • սապահ թիճարէթ-կեահա կէլիպիէր իսկ տէ, հէման եօլա չընգրգ կիթտիքլերինտէն պահալա բոլիսի իդիքալ իթմէսինի կիւզէլճէ թէնպիհ էյլէմիշ իսի։ ամմա պու չարէնին տէ պիր չարէէ Նաֆի օլամայամաղընը Հանրի տէ իթիրաֆ էյլէյէրէք արգատալարընա։

—Պունլարըն հիչ պիրինանին Ֆայիտէսի օլմատըղընը պէն տէ պիլիրիմ, հիչ շիւպհէ եօգ տըր քի թէլէկրաֆխանէ Թահիր Տօրանինին վէ եախոտ բոլիսին նազարը տիգգաթը ալթընտա տըր։ Էկէր պիզիմ Բաթնատա օլտրղըմըզ անլէրճէ հէնուզ շիւպհէլի իսի իսկ պու հէրիֆին իթմէյի պունագլըգ իլէ • շիւսինէլէրի տախի գալմատը։— տէտի։

Հէր հալտէ էյլէնէ գատար հիչ պիր վուգուաթ զուհուր իթմէտի։ Պիզիմ եօլճրլար ֆիկիմ գիվգէյատէ եօլըզլարընտան, խէվֆ ու շիւպհէյի ունութարագ ճիւմլէսի պիրտէն եաթագլարընա ուզանտրլար, վէ տէրին պիր ույգույա տալտրլար։

Արատան պիրագ զէման կէչտիքտէն սօնրա, պիր կիւրիւլթիւ պիր բաթըրը զուհուր իտուպ, պիր թաղրմ տամրլ վէ պօրու վէ զիլ վէ տիւնտէլէք կիպի էյլէրին սէտատը իչիտիլտի։ պու գարմա գարբըշդ մուզիդանը արդասընտան տախի աղիմ պիր ալայ սէօքիւն իթմիշ իսի։

Բաուլ վէ Հանրի իլէ Եամպօ վէ Պրիէն բէնճէյէ դօչտուլար, Պրահմանլար, Ֆագրըլար, Հինտուլեր, Հասրլը պինդէրէճ էհալի թօրու տիւմանա գաթարագ պայրագլար իլէ կարիքլար իլէ ճիհանը եէրինտէն օյնատրյօրլար իսի։

Պու ալայըն թա օրթա եէրինտէ ագիմ պիր ֆիլ իւզէրինտէ միւճէվհէրաթլա մուրասսա վէ միւզայյէն պիր թախթ օլուպ, պու թախթ զըյան չէմնին աքսէյէ բարըլ բարըլ բարլանագտա իսի։ Թախթը մէզքուր թամամ տէօրթ արգատալարընն պուլունտրգլարը բէնճէրէյէր էօնինէ կէլտիքտէ, Բաուլ կէրչէքտէն չըլտրրմըշ պիր ատամ թախտրյա հէման քէնտիսինի ըէնճէրէյտէն տիշարրյա աթմագ իւզրէ իքէն, Հանրի սէլինտէն սարբլարագ մէն էյլէտի։

Բաուլ պիր եանտան քէնտիսինի զուրթարմագ իչուն չապալանարագ, տիկէր թարաֆտան տախի։

—Պըրագ պէնի, Հանրի, պըրագ։ նէ՞ հագդլա պանա մանի օլույօրսըն։ սէվկիւլիմ կէօզլէրիմին էօնինանէն կէչիրիլտիկի հալտէ։ . . . պըրագ տէյօրում։—տէյու պագդրմաղա պաչլատը։

Վագբա օլ մուրասսա թախթըն իչինտէ Մայա Նիամա պուլընը՝ յօր իսի քի, կէօյա քէնտիսինտէն կէչէրէք պայըլմըշ կիպի պիր հալտէ սըրմաը եասագլարա տայանմըշ օլտրղը հալտէ եանը պաչընտա էն սկսկ ալանսօլարտան տանա սկսկ պիր քէօլչ պուլունարագ միւթէմատիէն եէլագագ սալամագտա իսի։

Բաուլ քէնտիսինի Հանրիյին գօլլարը արասընտան զուրթարըպ, բէնճէրէյտէն աչաղրյա ֆիրլանմաղա նէ գատար չալըշտը իսկ տէ մուվաֆֆագ օլամատը։ «Պրրագ պէնի, Հանրի» տէտիքճէ, Հանրի տախի «միւմքին տէյիլ, պըրրագամամ։ սէն չըլտրրմըշ իսկ՝ պէն չըլտրրմամըշըմ» տէյու տանա զիյատէ սարբլարագ, հաթթա Զրիէն վէ Եամպօ տախի Հանրիյէ մուավէնէթտէ պուլընմադլա Բաուլա զալէպ իտէպիտիլէր։

Մայա Նիամանը եանընտաքի քէօյէ Զուլիմա օլտրղընը, Եամպօ Հանրի իլէ Բաուլա խաալէր վէրտի։ Զաթէն դայէթ կիւզէլ Մայա Նիամանը չէհրէրինի ուզուն վէ սկսկ քիրբիքլերի պիր գաթ տանա թէզեին էյլէմիշ օլտրղը հալտէ, Թախթ իւզէրինտէ • գատար լաթիֆ պիր սուրէթտէ սերիլիպ եաթմըշ իսի քի, պիւթիւն Հինտլիլերին քէնտիսինէ ատէթա պիր պուտ կիպի թաբմադա ճան աթմալարը հիչ տէ հագգսըզ տէյիլ իսի։ Սէվտասըյա զաթէն չըլտրրմըշ օլտրղը մահպուսպ, պէօյէ ալայը վալաա իլէ գարչըսընտան կէչիրիլտիկի հալտէ, Բաուլ պիւսպիթիւն տախի չըլտրրաճագ օլաա թէճճիւպ օլունմազ։

Վագբա իւչ ատամ պիրտէն Բաուլը զալթ էյլէտիլեր իսկ տէ, Բաուլ հալա ճիհնէթ հալինտէ իսի։ Հէման հայգրմագ տէրէճէսինտէ պիր թէհավվիւր իլէ լայէնգաթի։

—Թուիթմայընը պէնի, պըրագընը։ պու սիզին իթտիյինիզ ալչագլըգ տրը, պու պանա խյանէթ տիր։ պրագընը պէնի։

Զէվալը տէլիդանլըյը պըրագասալար, հագդրաթէն քէնտիսինի աչաղրյա ատթաճագ վէ • հալտէ թա Մայա Նիամանը ֆիլի իւզէրինէ տիւչճէճէք իսի քի, շու հալտէ Հինտլիլերին քէնտիսինի իտամ իսէյճէքլերի աչիքեար տրը։

Պրիէն։— Քէնտիսինիզի շու ալայըն իչինէ աթաճագ օլուր իսէնիզ նէ՞ հասրլ օլաճագ, հէմ սիզ մահվ օլաճագսընըզ, հէմ տէ պիզ։ սիզ տէ մահվ օլուր իսէնիզ։ Մայա Նիամայը քիմ գուրթարաճագ։— տէտի։

Բաուլ եավաշ եավաշ ագլընը պաչընա թօրլայարագ իթտիյի չօճուգլըրընն տէրճէսինի քէնտիսի տախի անլամաղա պաչլայրրյ։— Եարապպ, սէվկիւլիւ զէվճէմի պանա պու գատարճրգ օլուն կէօսթէրմէք կիպի ագիմ պիր ինայէթ օլամագ։ չիքիւր օլսրն սանա։ սէն տախի ակվ էթ, Հանրի գարտաչրմ, պէնիմ իչուն չէքտիրին զահմէթէր, կէճէ կիւնահիզ տիւչար օլտրղընն խէլէճանլէր էլվերիսլ արթտրընը, վէ պէնիմ իչուն հէր ան էօմրիւնիւ ֆիտա իթմէկէ հագդրլանմըշ օլտրղընն հալտէ, պիր տէ պու տիվանէլլյիմ իլէ զահմէթէ սօգտուսմ, ակվ էթ, Հանրիճէյիմ։

Հանրի։— Պէնտէն նէ՞ սէպէպլէ ակվ իսթէյօրսըն անլայամատրմ, գարտաչրմ, պիր տագդէտ իչուն իսթթիկրարընն էյտէն կիթմիշ տէյու ակվ մը իսթէմէկէ գաղդըշմալըսընն, սօնրա եինէ ագլընն պաչընա կէ՞ղմէյտի մի։ չիմտի մէթանէթինիզ, ճէսարէթինիզ եէրինտէ տիր եա՞։

Բաուլ։— Օնա չիւպհէ իթմէ, արթըգ էվվէլքի կիպի տէլիլիք իթմէմ։ ֆագաթ Նիամայը, սէվկիւլիւ զէվճէմի չէյլէ կէօզիմիզդէն էօնինանէն կէչիրիպ կէօթիւրտիւքլերի հալտէ, պունա հիչ պիր սէս չըգամրմայաճագմըզը, պիր թէպպիր պուլմայաճ՞ագմըզը։— տէտի։

(Տէլ-4)

Պէլէմկէ Իտարէսի	1,032,874	
Հիսապաթը միւթէնէվվիլ պաղկէսի	178,344·50	1,211,218·50
Մէնուրլին էլպիսէսի	———	23,197·25
Էմլաք		
Պապը Ալի սթասիոնը		13,960·75
		71,751,957·31

ՎԷՐԻՑԷՔ

Սէրմայէ (33,625 հիսէսի)		57,162,500
Գալաթա-Շիշլի խաթթընն էսհամը 100տէ 5 ֆայիզլի 6568 էսհամ իշլուն		10,950,659
Իհմալյաթ ադչէսի		137,960·40
Էշեա թամիրի մուխասսասաթը		314,367·41
Իմհալի տէ,ին հալօտ հիսսէ մուխասսասաթը Պէհէրի 5 լիրան Օսմանլուէն իմհա օլունան 500 հիսսէ իշլուն		250,000
Իմհալի էսհամ մուխասսասաթը Պէհէրի 500 ֆրգ տան իմհա օլունան 481 էսհամ իշլուն		10,055,578·25
Գուբօնլար, սէնկինը սապրգա մուամէլաթընան		
Գուբօնլար, սէնկինը սապրգա մուամէլաթընան — Ֆայզ գուբօնլարը Նօ. 21 7675		
» » » 23 7050		
» » » 25 8300		
» » » 27 17950		
Թէճէմմիւլաթ հիսապաթը իւզէրինէ ֆիրուխթը վէ թէնէզզուլը ֆիյաթ էսքի խաթթրրն պէկկիր վէ էշեա ֆիրուխթընան	13,323	40,975
Գալաթա-Շիշլի խաթթընան պէկկիր ֆիրուխթը	82,096	95,419
Միւխթէլիֆ տանկլէր		
Հիսապը ճարիտէն	468,229	
Քէֆալէթ ադչէսի հիսապընան	40,438·25	508,667·25
Ադոնէ պիլէթի		10,062·75
Քեար վէ զարար		1,229,168·25
Սաֆի քեար		
ԸՆԴ		71,751,957·31

ՔԵԱՐ ՎԷ ԶԱՐԱՐ ՀԻՍԱՊԸ

ՄԱՍՍԱՖ

Միւխթէլիֆ քիրալար		148,367·25
Եօլարրն խարէ վէ թամիրի	228,322·50	
Եօլարրն թէմիզլէնմէսի	14,035·75	242,358·25
Աղասա թագրմինրն խարէ վէ թամիրի (վակօնլար)		110,983·50
Պէկկիրլէրին խարէսի		510,685·75
Էյլեր վէ գօյում իմալեյի վէ թամիրլիսի		13,051·75
Ախբրլարրն էտէվաթը		6632
Մաալ վէ իւճրլիլեր		962,316·25
Պէկիրլէրին իչէ եարամազ օլանլարը		143,761·75
Ուֆագ թէֆէք էշեանրն իչէ եարամազ օլանլարը		6921·75
Էշեա իմհասար մ.սարիֆի		70,000
Մէսարիֆը միւթէնէվվիա		244,352
Գալաթա-Շիշլի խաթթընն իչլէթմէ մէսարիֆի		1,972,946·50
Սաֆի քեար		1,229,168·25
ԸՆԴ		5,670,345

ԹԷՎԶԻՒ ԹԷՄԹԻԼԱԹ

Ալթուն ադչէ պէհէրի 25 ղրշ տան օլան 33,125 հիսէսինն 29 նումէրօլը գուբօնլարրնրն թէէտիկէսի իշլուն 401,043 ¼ ղրշ. իւզէրինտէն Իհթիյաթ Ադչէսի իշլուն 100տէ 10 մէճէիուզաթը նէզամիյէ		828,125
360,939 ղրշ. իւզէրինտէն 100տէ 6 մուէսսիսլէր հադգը		40,104·25
339,282·66 ղրշ. իւզէրինտէն 100տէ 4 Մէճլիսը Իտարէ աղալըդ հադգը		21,656·34
Սալտօ		13,571·30
		325,711·36
ԸՆԴ		1,229,168·25

ԻԳԱՏ

Հասրլաթ			
Պէկիթաչ խաթթը	ղրշ. 1,999,959	—1,928,254·75	
Ադսէրայ »	» 1,413,171	—1,349,350·50	
Եէսի-Գուլէ »	» 246,982	— 239,476·50	
Թօր-Գարու »	» 205,089·50	— 199,048·75	
	» 3,865,201·50	—3,716,130·50	3,716,130·50
Հասրլաթը ֆէվգէլատէ			49,129
Գալաթա-Շիշլի խաթթընն հասրլաթը		1,988,587·56	1,900,260·50
Ֆայզլար			5,025
ԸՆԴ			5,670,545
Մէսպալիզը մէզպուրէ էճնաս ադչէ իլէ վաղը օլան հասրլաթը միւսլէյլին տիր։			1,229,168·25
Տանկլէրին դաբանան հիսապը			1,229,168·25
			1,229,168·25

Մէնէջէր սամսարի՝ Մ—հասեպչէթ
Ա. ԹՐԻԻԼԷ Բ. Ժ. ՔԻՐԵԱՔԻՏԷՍ

Մէճլիսը Իտարէ
Ժ. ԱՆԱՍԹԱՍԻԱՏԷՍ, Ըէս-
Տ. ԲԱՍԲԱԼԻ, Ըէս-ը սանի
Ժ. ԴԱԶԱՆՕՎԱ
Տ. ՖԷՐՆԱՆՏԷԶ ՏԻԱԶ
Ր. ԷՏՎԱՐՏՍ
ՍԷՊՈՒՀ ՄԱՔՍՈՒՏ

Տէրսաատէթ 31 դեկտ. 1886

ԹԻՒՃԱՐԻՅԷ

Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը կաղէթասընտա աթիտէքի ֆգրալար կէօրիւլմիշ տիր։

Ատանա վիլայէթինտէն մատտա Անատօլուի Շահանէնին հէր թարաֆրնտան ալրնան խապէրլէրէ կէօրէ, ախիրէն եաղմուր պաչլայան եաղմուրլար՝ չիֆթիճիլէրի իւմիտլէնտիրտիկի անպաշրլմագտա տիր։

Իտխալաթ բիացամլզրն բէրաբէնտէ մուամէլաթի գըսմընտա եօրթուչարրն թէգարրուպը միւլապէսէսի իկէ ենթիղար օլանան կէրմկէթ հէնուզ թէմամը իլէ միչահէտէ օլունմամշը, վէ քիւլկէթլի գըսմընտա տախի մահտուտ պուլունմշ տիր։ Անատօլու իրսալաթը էհէմմկէթսիզ օլուպ, եալընըզ Շարգի Ռումելի իչիւն պիր ադ իշ օլմուշ տիր։

Պուղտայ վէ ուն բիացասը ֆէվգէլատէ թուրկուն իսէ տէ, թիֆթիք, ագիֆօն, քիթբէ, ճէհրի կիպի իխրաճաթի էմթաասը տուրկուն վէ թէնէզզիւլէ մէյեալ պուլունմազտա վէ եօրթուլարրն թէգարրուպը հասէպի իլէ թալէպկին ազրը տախի պունա սէպէպկյէթի վէրմէքտէ տիր։

* * *

Պալքէսէր վիլայէթինտէ վաղը էրտէք գաղասընրն ահվալը զբրախէ վէ նուզ թէմամը իլէ միչահէտէ օլունմամշը, վէ քիւլկյէթլի գըսմընտա տախի մահտուտ պուլունմշ տիր։ Անատօլու իրսալաթը էհէմմկյէթսիզ օլուպ, եալընըզ Շարգի Ռումելի իչիւն պիր ադ իշ օլմուշ տիր։

Պուղտայ վէ ուն բիացասը ֆէվգէլատէ թուրկուն իսէ տէ, թիֆթիք, ագիֆօն, քիթբէ, ճէհրի կիպի իխրաճաթի էմթաասը տուրկուն վէ թէնէզզիւլէ մէյեալ պուլունմազտա վէ եօրթուլարրն թէգարրուպը հասէպի իլէ թալէպկին ազրը տախի պունա սէպէպկյէթի վէրմէքտէ տիր։

Ալթուն ադչէ պէհէրի 25 ղրշ տան օլան 33,125 հիսէսինն 29 նումէրօլը գուբօնլարրնրն թէէտիկէսի իշլուն 401,043 ¼ ղրշ. իւզէրինտէն Իհթիյաթ Ադչէսի իշլուն 100տէ 10 մէճէիուզաթը նէզամիյէ 360,939 ղրշ. իւզէրինտէն 100տէ 6 մուէսսիսլէր հադգը 339,282·66 ղրշ. իւզէրինտէն 100տէ 4 Մէճլիսը Իտարէ աղալըդ հադգը Սալտօ

		828,125
		40,104·25
		21,656·34
		13,571·30
		325,711·36
ԸՆԴ		1,229,168·25

ԻԳԱՏ

Հասրլաթ			
Պէկիթաչ խաթթը	ղրշ. 1,999,959	—1,928,254·75	
Ադսէրայ »	» 1,413,171	—1,349,350·50	
Եէսի-Գուլէ »	» 246,982	— 239,476·50	
Թօր-Գարու »	» 205,089·50	— 199,048·75	
	» 3,865,201·50	—3,716,130·50	3,716,130·50
Հասրլաթը ֆէվգէլատէ			49,129
Գալաթա-Շիշլի խաթթընն հասրլաթը		1,988,587·56	1,900,260·50
Ֆայզլար			5,025
ԸՆԴ			5,670,545
Մէսպալիզը մէզպուրէ էճնաս ադչէ իլէ վաղը օլան հասրլաթը միւսլէյլին տիր։			1,229,168·25
Տանկլէրին դաբանան հիսապը			1,229,168·25
			1,229,168·25

Մ—հասեպչէթ
Բ. Ժ. ՔԻՐԵԱՔԻՏԷՍ

Մէճլիսը Իտարէ
Ժ. ԱՆԱՍԹԱՍԻԱՏԷՍ, Ըէս-
Տ. ԲԱՍԲԱԼԻ, Ըէս-ը սանի
Ժ. ԴԱԶԱՆՕՎԱ
Տ. ՖԷՐՆԱՆՏԷԶ ՏԻԱԶ
Ր. ԷՏՎԱՐՏՍ
ՍԷՊՈՒՀ ՄԱՔՍՈՒՏ

Տէրսաատէթ 31 դեկտ. 1886

Թիֆճարիյէսինէ տարր պիր բարօրթօնընն տէվամը տրը։ (1)

Շարաք.—Հէր նէ գատար մէճլիսը իտարէի գաղա գարարը իլէ պէյազ իւզիւմին պէհէր եէնքինէ 44 ղրուշ ֆիյաթ թագտիր օլունմշ իսէ տէ, մահտուլին պէլ օլմասընտան տօլայը պէհէր եէնք իւզիւմ 25–30 ղրուշա ալրնմշ տրը։ Էրտէքտէ իմալ օլունան շարապլարրն էքսէրիսի հիյլէլի իսի իսէ տէ, Ֆրանսայա էրտէք շարապը իխրաճ օլունմադա պաշլանալրան եանի պիր իքի սէնէտէն պէրու պու սուրէթլէ մուամէլէ օլունմայրպ, իւզիւմլեր քէնտի հալինէ պրագըլմագտա վէ 40 կիլօ միւրու իթմէքքէն սօնրա, իչպու մահսուլ մահալը սաիրէյէ նագլ օլունմագտա իսէ տէ, պու տա մնյիսէ տօզրու կէլէն իխրաճաթի թիճճարընա սաթըլտրը զէման իճրա իտիմէքտէ տիր։ Իքի սէնէտէն պէրու Էրտէքտէ սկյահ իւզիւմ եէթիշտիրիլմէք իչիւն սարքը ղայրէթտէ դուսուբ օլունմամագտա, վէ պու տա սկյահ իւզիւմին պէյազ իւզիւմէ նիսպէթէյէ 2 միսլի ֆիյաթլա սաթըլմասընտան նէյէթ էյլէմէքտէ տիր։ (Պէյազ շարապը պէհէր 11 ղրշէյէսի 8 վէ սկյահ շարապընքի 16 ղշ տրը։) Էհալինին հէնուզ շարապ խաթիհսալ իթմէք իչիւն միւքէմմէլ մաքինալարը պուլունմայրպ, ուսուլը աթիդա վէճճէլ մուամէլէ էյլէմէքտէ օլարդ լարընտան, Զբաաթ Օտասը բէէսինէ էվրօբատան պիր թաղեիդ մաքինաբ ճէլպի լիզումընը պէյ յան էյլէտիկիմ տէն, մէդգիւբ մաքինանրն գրյմէթինին գաչ ղրշ տան իպարէթ օլընղը խաթիճսար օլունմուշ տրը։

Պուլար.—Էրտէք էհալիսի՝ պաղլարընա ֆէվգէլատէ տրդգաթ իթմէքտէ, վէ պէհէր սէօնիւմտէ 1000—1500 գատար բիւթիւք պուլունմագտա տրը։

Հասրլ խարէն իւզիւմ 2 նէվ օլուպ, էկէր 3 տէօնիւմ մահալ մահսուլը էսաս իթթիհաղ օլունսուր իսէ, աթիտէքի նէթիճէ խաթիհսալ օլունմագտա տրը։

Մէդգիւբ 3 տէօնիւմ պաղրն պէլ, չարա վէ մէսարիֆը սարէսի թախմինէն 628 ղրշ-ա պալիղ օլմագտա վէ պունտան 70,000 գրյէ իւզիւմ ալրնմագտա տրը։ Իւզիւմին պէհէր գրյէսի օրթա օլարագ 10 բարայա սաթըլրը իսէ, հասրլաթը սէնէվիյէնին 1750 ղրշ-ա պալիղ օլաճաղը վէ պունտան մէսարիֆի թէնզիլ օլընտրդտա 1112 ղրշ. սաֆի հասրլաթ գալաճաղը անլաշրլմագտա տրը։

Շարաք Էրտէնրը.— Կէչէն սէնէ էրտէքտէն Սթամպօլ վէ Պանտրրմա վէ մէմալիքը Մահրուսէնին մահալը սաիրէսինէ 1,304,289 վէ մէմալիքը էճնէպկյէյ 31,628 քիլօ պէյազ վէ 7,736 քիլօ սկյահ շարապ իխրաճ օլունմշ, վէ տախիլը մէմալիքտէ տախի 21,212 քիլօ պէյազ շարապ սարֆ օլընմշ տրը։ 1301 սէնէսի էնասընտա Մարմարա առասընտան մէմալիքը մահրուսէի Շահանէյէ 316,619 քիլօ սկյահ վէ 81,732 քիլօ պէյազ շարապ վէ 6,802 քիլօ բաղբ իխրաճ օլունմշ տրը։

Պէշ գարկյէտէն իպարէթ օլան Բաշա-Լիմանը ճէլրէսինտէն կէչէն 1300 սէնէսինտէ սկյարը էճնէպկյէյ 91,723 քիլօ սկյահ շարապ իխրաճաթի վուգու պուլրը հալտէ, 1301 սէնէսինտէ 300,807 քիլօյա պալիղ օլմշ վէ 1300 սէնէսի զարֆընտա պէյազ շարապ իխրաճաթը եօգ իքէն, 1301 սէնէսինտէ 53,000 քիլօ խմրար օլընարագ, պու սէնէ իսէ տահա ղյատէ իխրաճաթի վուգուբ գավիէն մէմալ պուլունմշ տրը։

Ճէզիրէի մէրգումէնին 1301 սէնէսինտէ մէմալիքը Շահանէտէի սարֆկյաթը տախի 191,394 քիլօ սկյահ վէ 327,620 գրյէ տէ պէյազ շարապտան իպարէթ տիր։

Զիքր օլընան ատալար արաղիսի ղբրաաթա բէքտէ էլվէրիշլի տէյէլ իսէ տէ, իչպու պաղլար սայէսինտէ մէյտանա կէթիրիլէն շարապ հասրլաթը եիւզիւնտէն ատալարա խայլէճճ բարա կիրմէքտէ տիր։ Սկյահ շարապն գրյէսի 50 բարատան 2 ղշ-ա վէ պէյազ շարապընքի 30 բարատան 50 բարայա սաթըլրյօր։

Զեյրինլիք.—Գարասի վիլայէթի տախիլինտէ էրտէք գաղասը էն ալա զէյթին եաղը իխրաճ իտէր։ Պու եաղլար 1856 սէնէսինտէ Բարիզտէ քիւչատ օլունան սէրկիի ումումիտէ մաղհարը թագտիր օլմուշ տրը։ Զէյթին եաղընրն պէհէր գրյէսի 5–6 ղրշ-ա սաթըլմագտա տրը։

Զէյթինիլիքլէրին ալրնաթըմը տէօնիւմ իւզէրինէ օլմայրպ, աղաճ իթիպարը իկի տիր։ Մուգատտէմլերի զէյթին աղաճլարընրն պէհէրի՝ ճէսամէթինէ կէօրէ պիր լիրայա գատար սաթըլտրը հալտէ, շիմոդլէրտէ պիր գրյէ զէյթուն 20 բարայա գատար սաթըլտրընտան, պէհէր աղաճ անճագ պիր էշրեֆ լիրայա ֆիրուխթ օլընմագտա վէ գատամրզտա հեր սէնէ հուսուլէ կէլէն 1,556,000 քիլօ զէյթունտան 555,242 քիլօսը տախիլը մէմալիքտէ սարֆ օլընմագտա տրը։

Կէչէն 1300 սէնէսինտէ Ռումանիա վէ Ռուսիայա 50,222 վէ Տէրսաատէթէ 300,000 քիլօ եաղ իխրաճ օլընմշ, վէ Օտէսայա 5600, վէ 12,277 քիլօ Թէքիրտաղը վէ Պանտրրմա վէ Պալքէսէրկյէ վէ Տէրսաատէթէ 47,723 քիլէ զէյթուն կէօնտէրիլմիշ տիր։

Գաղա արաղիսինին տարլրը հասէպի իլէ պաղլարտա տուէթ աղաճը տախի մաղրուս տրը։ Պու աղաճլարրն կէօլկէսի պաղլարա մաղարրաթ էրրաս իտէպիլիր իսէ տէ, մէճպուրկյէթը մէվճուտէ իչպու մահզուրա զալէպէ էյլէմէքտէ տիր։ Էրտէքտէ վէ պախուսուս Կունիա գարկյէսինտէ գրբմրզը օսման հասրլ իտիմէքտէ, վէ հեր թարաֆա նաղլ օլընարագ պէհէր գրյէսի 30 բարայա սաթըլմագտա տրը։

Հյէնտ.— Գաղա արաղիսինին գրսմը քիւլլիսի գրաաթա սաիրկ օլմարզընտան, էքսէր էհալի՝ հայման պէպէլէմէքլի իշթիղալ էյլէմէքտէ, վէ պու սէպէպտէն սէնէվի 9000 գատար գրյուն վէ 23,000 գատար քէչի թաատատա օլընմագտա իսէ տէ, մէրալարրն ատէմը քիֆայէսի ճիհէթի իլէ իչպու հայմանաթ զկյատէպկյէ զայիֆ տիր։ Սէնէվի հասրլ օլան եուն 8,500 գրյէյէ վէ քէչի գրլը տախի 3740 գրյէյէ պալիղ օլմագտա, վէ եունրն պէհէր գրյէսի 7 վէ գրլը տախի 4 ղրշ-ա սաթըլմագտա տրը։ Պունտան մատտա տախիլը գաղատա 7—8000 բատատէրինտէ էօքիւղ, վէ 1200 գարա սրղրը վէ 299 գամրը վէ 384 ամթ վէ 67 մերքէպ մէվճուտ տրը։

Պուլգարիստան.— Էրտէք էհալիսի պաղրգճրլրգ իլէ զկյատէսի իլէ իշթիղալ էյլէմէքտէ, վէ ավլատրգլարը պալրգլար մէմալիքը մահրուսէի Շահանէնին սաիր նօգթալարընա վէ մէմալիքը էճնէպկյէյէ կէօնտէրիլմէքտէ տիր։ Պունտան մատտա գաղա տախիլինտէ կրանիթ օճագլարը տախի պուլունմագտա վէ պունարտան իխրաճ իտիլէն թաշ միւրէպպա օլարագ քէսիլմէքտէ վէ պէհէր ատտ տի 25—30 բարայա սաթըլմագտա տրը։ Իչպու թաշլար Տէրսաատէթտէ թրամվայ խաթլարընտա խթիմալ օլընրյօր։ Մէդգիւբ թաշլարտան քիւլլի մրգտարտա Իզմիր, Սէլանիք, Մրսրը վէ Օտէսայա տախի կէօնտէրիլմէքտէ տիր։

Գաղանը Պուդէյէ.—Էրտէք գաղասընրն հասրլաթը սէնէվկյէսի 1,779,218 ղրշ. տան վէ մէսարիֆի տախ 400,000 ղրշ. տան իպարէթ օլտուղընտան, սէնէվի խաղինէի ճէլիլէյէ 1,379,218 ղրշ. վարլատաթը սաֆկյէ գալմագտա տրը։

ՇԷՐՀԸ

ԳԱՆՈՒՆԸ ԹԻՃԱՐԷԹ

Ճէբէրէէ Շարէյէ միւտիրկյէթը պէհկյէսինէ.

Էֆէնտիմ,

Զարշէնպիկ կիւնքի միւթէպէր ճէբրիտէնիպլէ նէշը օլանան Շէրհը Գանունը Թիճարէթտէ Թընկըը Սիմոն էֆէնտինին աթիտէքի միւթալաասը կէօրիւլմիշ տիր։

«Շերքէթ ումուրընրն բույէթի՝ պէրտէն ղյատէ Գ—ուրէրէ իհալէ օլընարընտա «ենէր պէնինտէ գ—գ-ինէնրը նֆէ-ը հ—ալ, վէ պագէն իճրա իտիլէճէք մուամէլաթա ֆ—ալ-ի-ֆէրը էտէն օլապիլիր իսէ տէ . . . քէյֆիյէթ շիրքէքեանրն թագտիրինէ պիլհէվալէ պիր գարար վէրիլինճէյէ տէկկին, էքքէթիմիզ էհալիսինին ֆիքրինի իզշաշ իթմէսինէն տօլայը թէէսսիֆ իտէրիմ։

Ա. ՍՈՒՐԻՆԵԱՆ
Բարիզ հուգուգ մէք-թէպինտէն Լիսանսիէ։

27 մարտ 1887
Սթանպօլ Շէ.յիսիրամխան

ՐԷՍՄԻ

ՄՈՒՐԱՊԼ-ՀՕ. ՆԻԶԱՄՆԱՄԷՍԻ

Մերիսէթը աշքեամնա պիսիսթիրան իրատէի Սէնկյէի ճէնապը Բատիշահի միւթէալիզ պույուրլան միւրաալէհա նիզամնամէսի սուրէթի տիր։

1 մադդէ.— Իչպու նիզամնամէսինին թարիխը նէշրինտէն իթիբարէն հէր նէվ միւտայէնաթը ատիյէ վէ թիճճարկյէ ֆայզինին հատտը աղէմի՝ սէնէվի 100տէ 9 օլարագ թային գըլընմշ տրը։

2 մադդէ.— Իչպու նիզամնամէսինին թարիխը նէշրինտէն մուգատտէմ սէնէվի 100տէ 12 հիսապը իլէ ագտ խտիմիշ օլան ֆայզ մուգավէլէյէրի՝ իչպու նիզամին իլանը կիւնիւնէ գատար մէրի վէ միւթէպէր տիր։

3 մադդէ.— Տաին իլէ մէսեուն պէյնինտէ հատտը նիզամիսինտէն զկյատէ ֆայզ մուգավէլէսի վագը օլմատը՝ եա սէնէտտէ միւսէրրահ օլմասը իլէ վէ եախոտ բէսիւլմալէ զամմ օլընտրը խապաթ խտիլմէսի իլէ թէպէյյուն էյլեր իսէ, ֆայզին մրգտարը՝ սէնէվի 100տէ 9ա թէնզիլ խտիլիր։

4 մադդէ.— Իգրազաթ ֆայզի՝ հէր գաչ սէնէ միւրուր խտէր իսէ թիմսին, նիհայէթ բէսիւլմալ մրգտարընը թէճավուզ իթմէյէճէք տիր։ Բէսիւլմալի թէճավուզ խտէն ֆայզի հիւքմ իթմէքտէն պիլճիւմէք հիւքքամ (հաքիմլէր) մէճմու տրը։

5 մադդէ.—Իգրազաթա ֆայզը միւրէքքէպ եիւրիւտիմէսի ճաիզ տէյիլ տիր։ անճագ էվվէլա մէպլաղը միւսթագրէղ մահսուսկն 3 սէնէ զարֆընտա մէտեուն թարաֆընտան ապչէ թէսլիմ օլընմամշը պուլունարը սանիէն 3 սէնէտ իչէմիշ պուլունան ֆայզին բէսիւլմալէ զամմը իչիւն տաին վէ մէտեուն պէյնինտէ իթթիֆագ հասրլ օլարը հայտ, եալընըզ 3 սէնէլիք իչիւն ֆայզը միւրէքքէպ եիւրիւտիւլէպիր։ Թիճարէթ գանունը հիւքմունճէ պէյնէթ թիճճար հիսապը ճարիտէն նէշէթ իտէն ֆայզը միւրէքքէպ մուամէլաթը պունան միւսթէնա տրը։

6 մադդէ.— Տաին իլէ մէտեուն պէյնինտէ մուամէլէի իգրազ վէ խթիգրազ տէվամ իթմէքճէ, խաթէր նագլը հիսապ իտիմիշ օլսուն, վէ խաթէր տէյն սէնէտտէ թէպտիլ վէ թէճտիտ գըլընմշ պուլունարը, ֆահիշ ֆայզինին հատտը նիզամնամէ թէնզիլի իստասասը մէսմու տրը։ Ֆագաթ քեամիլէն թէէտիյէի տէյն իտիմիշ վէ տաին վէ մէտեուն պէյնինտէ գաթը մուամէլէ գըլընմշ իսէ, ֆահիշ ֆայզին խթիրասասը իստասասը սէսմու օլմազ։

7 մադդէ.— Ֆի 16 չէվվալ սէնէ 1280 թարիխլի միւրաղէհա նիզամնամէսի՝ իչպու նիզամնամէսինին իլանը թարիխինտէն իթիբարէն մէֆսուխ տրը։

8 մադդէ.— Ատիյէ նէզարէթի՝ իչպու նիզամնամէսինին իճրասընա մէմուր տրը։

ֆի 9 բէճէպ սէնէ 304
վէ ֆի 22 մարտ սէնէ 303

ՎԻԿՏՈՐ ԹԻՐԻՆՆ
ՎԷ
ՊԻՐԱՏԷՐԱԿԻՐԻՆ ՄԱՂԱԶԱՍԸ

Օ ԳԱԹՐ ՍԷԶՕՆ

Գէ՛զ-ը-ա՛ Ֆ՛ը-ը Եւ՛ը Ն. 505–511

Զօճուգլար իչիւն էնվաի ֆիսթանլար վէ էրքէք չօճուգլար իչիւն գօսթիւմէր։

ՖԷՎԳԷԼԱՏԷ ՆԷՖԱՍԷԹ, ԶԱՐԻՖԼԻԳ
ՎԷ ՈՒՃՈՒԶԼԸԳ

(1) Մէզգիւբ բարօրթօնրն գրսմը էվվելի՝ 544 նիւմէրօլը նիւսխէմիզտէ միւնտէրիճ տիր։ Ճ. Շ.

ԳՕԼԷՐԱ

Տ-էրէն Ո-մ-որ Սանդէրէն

Սէ.իլեա առասպնտա քեսին Գա-թանէ իլէ Բէչթաս զու հուբ իթ-միշ օլան գօլբա իլլէթինին լէհ իւլ համա քանամիէն մունտէքի օլտրը՝ մահալլերի չէհպէնտրլիքլերինէն ալընան թէլէկրաֆնամէլերուն ան-լաշրլմասրնա պլնանէն, օրալար մի-վարէտաթրնա գարշը մէվզու օլան 5 կիւն իհթիյաթ գարանթինասրնրն 28 մարտ սէնէ 303 թարիխնտէն ի-թիպարէն լաղվը իլէ մէգբուբ աստա իլէ Թունա պոյունտան կէլէճէք պիլ-ճիտիրէ սեֆիանինն տէրունլնտէ պու-լընանլարրն թապպպ օլան մէրաբիրը արհհիյէտ ալէլ ինֆիրատ մուպէ-նէսինէ մէճլիսը Սրհհիյէճէ գաբար վերիլէրէք կյճապաթը կյճա օլընմշ իտուկինին իլանրնա իպթիտար գը-լընտը։

ԹԻՎՃԻՀԱԹ

Ինթիխապ գօմիսիօնը ըէխի Բէր-թէվ բաչա հազրէթերինին հակ օ-տրը Ռումէլի պէյլերպէյլիկի բայէ-սինին թահվիլյլէ էօհտէսինէ թէր-ֆիէն ըուիմպէի պալա թէվֆիկ պույ-ըրմշը տրը։

* * *

Այտրն ըէտիֆ լիվայրընա թային պույրրան Ահմէտ Զէյա բաչայա թէպտիլէն Զինճի Մէճիտի,

Պիկա մուհասպէճիսի Նէյագի է-ֆէնտիյէ Ցինճիա վէ սանճաղը մէզ-պուր թապուր աղաբ Իսմայիլ է-ֆէնտիյէ կիւնճիա Մէճիտի նիշանը իհսան պույրրմշը տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

—Իբլինճի (Էսիրնէ) օրտու տարէ-սինտէքի խասխախանէլերի թէֆթի-շէ մէմուրէն կէչէնտ իրամ գրրնան Պաղը Սէրասքէրի Սրհհիյէ տարէ-սի ազասրնտան Անկէլի բաշ՝ պու-քերրէ Տէրսասատէթէ ավտէթ էյլէ-միշ տիր։

—Տիյարպէքիր մէքթուպճրը սա-պրդ Ահմէտ Դաորի պէյ՝ Տէրսաս-տէթէ ավտէթ իմմիշ տիր։

—Մէարիֆին վարիտաթը ճէտի-տէսի՝ պահրատէն Սէնիյէ մէքա-թիպը մուխթէլիֆէյ մէնհասրը օ-լուպ, պուռնան մէքթաբիպը իպրի-տասիյէ աղչէ սարֆը ճաիլ օլամա-յաճաղը պէյանը իլէ, պատէնտա վա-րիտաթը մէրդումէտէն թախսիսաթ իթիրաղը հազրընտա պէյհտուտ մի-բաճաթի օլունմայրպ իպթիտաի մէքթէպլերինէ ուսուլ վէ էմմալի վէճհիկէ մանալլերինճէ գարշրրդ թէտարիք օլընմասը՝ Մէարիֆ Նէ-զարէթինէն հէր թարաֆա պիլդրի-բիմիշ տիր։

—Ճիտտէ լիման ըէխի Սաիտ Մէհ-մէտ պէյ իլէ Իզմիտ լիման ըէխի Մուսթաֆա գաբանա վէ Տէրսա-տէթի լիման տարիբէսինտէ ֆըրգա-թինին քեսթիրիպի Վասրֆ էֆենտիյէ, վէ Դուլէ Դարուսսրնա Պէրբէրէ-զատէ մահալլէսինտէ Մէհմէտ Ալի աղայա պիրէր գրբա ճան Դուլթա-բան վիտալեասը իհսան պույրրմշը տրը։

—Բրէվէզա ճիվարընտա եօլ ամէ-լյաթրնտա չալըշան ամէլէ՝ էմնաի հաֆիզյաթտա գաիտէյիլ (պատա-ռանդան) պէրապէր 1 մէթրօ 80 սանթիմէթրօ ուզունլըրնտա սաղ-լամ պիր հէյբէլ (արձան) պուռմշ-լար տրը։ Պու հէյբէլինրօմա՝ մը եօգ-սա Եուհան սասրը ամիդասրնտա՝ն մը օլորը հհնուզ անլաշրլամմշը տրը։

—Պաստա չէհրինտէ սասրը ամի-դա թէհսարբսի խուսուսրնտա Ամէ-մանիա թէպասրնտան Մ. Մօրիսէ թէսհիլաթ կէօսթերիրմէսի իչուն ճանիպար Պաղը Ամէնէ Պաստա մէ-մուրինինէ էվամիր իլմա օլընմշ տրը։

—Ախիրէն թարաֆր հուբլիմէթը Սէնիյէտէն Գրուպ փաղրիգասրնա արբարշ խորմիշ օլան 5 գրմա ճէ-սիմ Գրուբ թօբուն կէլէճէք հաֆ-թա զարֆընտա Տէրսասատէթէ վա-սրը օլաճաղը խապէր սրընմշ տրը։

—Եվվէլրի կէճէ Սթամպօլսա Շահ-զատէ պաչընտա միթէվֆիա Սաֆ-վէթ բաչա գօնտրընն սէլամրը ճի հէթինտէ պիր օտասա պրբաղրմշ օլան մուհտաան բէնէրէ բէբուէլերի թուրթուչարաղ ամէչ թավանը սար-մշ իսէ տէ, տէրհալ եէթիչէն Զապ-թիյէ նազրը Քամիլ պէյ հազրէթ-լերի իլէ սարէրէնին ճանիբաանէ սայ ու զայրէթի իլէ հարիգ պաս-տրրրմշը տրը։

—Սապանճասան Նէ-ըչա եա-զրրտրընա կէօրէ, մահալը մէզրիս-բէ 8 սասթ մէսաֆէտէ քեսին պիր Ռում դարիէսինէ պիր թագբմ Զէր-քէսլէր հուբիմ խուսպ, էսնամ ար-պէտասա 1 բիչի թէլէֆ վէ 4 քիչի մէճբուհ օրմուշ տրը։

Սապանճա դայմադամ՝ մէրդու-ման Զէրքէսլէրտէն 20 գասրրը թէվզիֆ իթմիրմշ, վէ սիկէրլերի ֆիբրաս մուվաֆֆադ օրմուշլար ի-սէ տէ, տէրսէսթերի իչուն թէսա-պիրը լաղրսէ իթթիխադ օլընմշտրը։

Իչպու արպէտա՝ պիր արազինին հազդգը թասարրուֆջինան թէվէլ լիսա իթթարկի զանն օլընը յօր։

—Էվվէլքի սապահ Գասրբէջիլնա-սէ պիր ինկիլիզ տօգթօր՝ քէնտիսի-նէ պօրճու օրան պիր չախսրն իւզէ-բինէ խանէսի պայգ օնընտան բէվզ-վէր պօչայթմրշ, վէ հաթթա էլինա-սէ բէվզվէր իլէ մէրգումը սօգապ-տա տարի գօվալամրշ խսէ տէ, եէ-թիլեմ միշ տիր։

— Միհթէվֆիա Բիդա բաչանրն մախտուսմը թօբնը պ այմագ ամլարրն տան Ալի պէյ՝ կէչէն ճումաա կէ էպի վէֆամ իմմիշ օմնաղլա, ճէ նազդ մէսարիֆի էպը Հիմայուն-տան թեսվիյէ վէ իհսան պույրըլա-բաղ պէդիլբ զինեթլէ գալտրրբրլ մրշ տրը։

قاموس فرانسوی

PETIT DICTIONNAIRE

FRANÇAIS-TURC

Սամի պէյ էֆէնտի իլէ մանթպաաը Միհրան էֆէնտի Ֆրանսրզճա-տան Թիւրքճէյէ Դամասը Ֆրանսէ-վինին պու տէֆա պիր քիւչիւք վէ մուխթասարրնը տարսի նէչրէ մուա-վաֆֆադ օլընշլար տրը։

Իչպու քիւչիւք Դամասը Ֆրանսէ-վի՝ 30000է դարիպ բէլիմէյի հավի, վէ մէպասիի իւլում ու ֆիւնուն վէ սէնայինին պայրճա բսթ ըլահաթրը վէ քէլիմէնին պայրճա մանապրը ի-լէ Թիւրքճէտէ մուգապիլլերինի ճա-մի օլուպ, բէ.ք միւքեմմէլ տիր։

Պու էսերին ֆիյաթը՝ էմալը մէֆ-գուտ տէնէճէք տէրեճէտէ էհվէն տիր։ 3 մահ զարֆընտա ատի քեա-զրտրլրը մուգավա ճիլտի օլարագ 15, վէ պէգ ճիլտիսի 20, վէ ալեա քեազրտրլրը սուբեթը նէֆիհէտ միւճէլլէտ օլարագ 30 զրուշա սա-թրլրը, վէ միւտտէթը մուայյէ-նէնին ինդրզասրնա ֆիյաթը թէգ-ելտա օլընաճաղը իհթիար օլընը։

Թիւրքճէտէն Ֆրանսրզճա օլան պէօյնք ԳԱՄՈՒՍԸ ՖՐԱՆՍԷԶԻՆԿԻ տասի ճաիլը սուհուլեթ օլմագ իւզրէ ֆիյաթը թէէվին օլընը։ 65 զրուշա էնտիրիմիշ տիր։

Մէէրճի վէ մանհաը ֆիւրուխթը՝ Միհրան մանթպաա վէ քիւթիւպխա-նէսի, Պաղը Ալի ճատտէսինտէ նու-մէրօ 5 վէ 7։

ՏՕԳԹՕՐ Ս. ԷՍՊԻՆԱԶԻ

Լէյրցեի մէքթէպը թըպպկյէսինտէն սիրլօմա ալմշը վէ կէօղ, պօզազ, գու-լաղ վէ պրուն խասթալրգլարը հագ-գընտա սուրէթը մախսուսէտ իքթի-սասը մանիամաթ իթմիշ օլան տօգթօրը մուամալյէ՝ հէր կիւն ալաֆիր. սասարէն սասաթ 10ընտան ագշամին սասաթ 4ինճի գաատար քէնտիսինէ միւրաաաթ խէն խասթէկեանը Պէյօղլունտա Տօղրու Եօլ-սա Ֆրէնգբէրին Ս. Անտոն քիլիսէսի գարշըսընտա Լօնտրա էֆզալանէէսինին իսմիհնտ քեսին մահալը մախսուսրնա գասալ իտէճէյի, վէ հաֆթասա 4 կիւն տասիի եանի բազար էրթէսինէն ընճէնճէնպիհ կիւնիւնէ գատար ա-ճաֆիր. սասրսն սասաթ 10ռան էօյլէնէ գատար ֆիրգարա խասթէկեանը մէմ-ճանէն թէտավիլ իտէճէյի իլան օլունը։ 12—2

Զիյէք խասթալրգլրին մէնի իչուն ալը հազդգընտա

ՄԻՀՇԻՄՄ ԻԼԱՆ ՏԸՐ

Մէգբիւբ ալը միանասպէթիյէ տի-կէր պիր չախսրն գօլունտան ալընան ալը իլէ պէրապէր օլ չախստա պուլը-նան էմմաղը սարէլ տասի ալշրանմագ-տա օլսուղը ճիհէթլէ, իբթէ չու մա-զիրը հալաթտան արի վէ պէրի ղմագ լազրլ պու քէրրէ Տօգթօր Հիւքաար-պէյէնտան էֆէնտի՝ էվրօրատա վագը մէշհուր տէվաիրը թըպպկյէլրտէն պի-բիսի իլէ պիմուխասպէբ ինէքանէն ալընան էն ալէա ալշրլարտան կէթիրթմէ-տէ օլսուղը, վէ բազար կիւնլերինտէն մատտա հէր կիւն սասթ 7տէն 8է գա-տար քէսրրիւ պաշընտա Քիւչիւքեան պիրատէրլեր էֆզալանէսինտէ վէ բա-զար կիւնլերի տասի քէնտի խանէսի օ-լան Պէյօղլունտա Սիրլօղօս սօգաղընտա 3 նումէրօտա խճրան թէտավի իթմէքտէ օլսուղը, վէ մէղբիւբ Ֆէ-ը-ալբեա տէրօսը կէրէք քէսրրիւ պաշընտա վէ կէրէք Պէյօղլունտա ճատտէի քէպիրտէ 168 նումէյրօլը Քիւչիւքեան պիրատէրլեր էֆ-զալանէլերի օլսուղը իլան օլունը։ 36—4

ՍԱՐՐԱՖԻՅԷ

Է.ՎՐՕՊԱ ՊՈՐՍԱՍԸ

Լօնտրա 9 ապրիլ

Ինկիլ. էսհամը Ինկ. Էր.	102-3/16
Օսմ. էսհամը աչբլաը	13-3/16
» » գարանտը	13-1/4
» » Սէրի Ա	23-
» » » Պ	13-1/2
» » » Ս	13-1/4
Օթօման 1871	73-3/8
Օսմանը Պանգասը	10-1/8
Ռուսիա խարիդասը	94-1/4
Մըսրը տուֆ. մութթահրատ	75-3/8
» իսթիկրազը	98-1/4
Տարբա Սանիյէ Մըսրը	72-5/8
Թունիզ խարիդասը	95-
Մանահթ. էսհամը 1877	-
Գանպիօ Բարիզ 3 այ վառէ	-

Բարիզ 9 ապրիլ

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	81-
» » 4½ %	109-77½
Լէյնի Օսմ. էսհամը աչբլաը	13-55
» » » գարանտը	13-57½

Մէ-դ-ոդ-էլ

Սէրի Պ.	13-50
» Ս.	13-50
Ռումէլի չըմենտրֆէրի	32-
Օսմանլը Բէյթիսի էսհամը	-
» Պանգասը	507-50
Գրէկի Լիսնէ	555-
Գրէկի Ֆօնսիէ	1380-
Լիսն ագսիօնը	1272-50
Սիւվէյշ ագսիօնը	2042-50
Ռուսիա 3 % 1877	100-3/4
Իթալիա էսհամը	98-21½
Մըսրը ֆօնս. մութթահրատ	384-57½
Եուհան 3 % 1879	-
Գանպիօ 3 այ վառէ	25-31

Վիէննա 9 ապրիլ

Լօնտրա իւզէրինէ գանպիօ	127-80
Ռումէլի չըմենտրֆէրի	16-

(Ֆրէնգբէրէ Բագալիա եօրթուսը միւ-նասպէթիյլէ Գալաթա պօրասը գա-բալը տը։)

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂՊ ՍԷՐԱՍԿԷՐԻ

Ճանիպը ալիսինտէն

Լաղդիյատա պուլունան վէ պու-լընտրբրլաճագ օլան սընֆը ասսաքիբը Շահանէ իչիւն պէն իւչ եիւզ իւչ սէ-նէսի հազիրանընտան իհթիպարէն պիր սէնէլիք օլարագ միւպոյասար մա-հալինճէ միանագասպա վաղ օլընան էրղագտան նան վէ կաղն պէհէր ղբյէի ճէտիտի 62. 40

Տագիդ. պէքսիմաթ, սիրքէ, իւ-զիւմ վէ ֆասուլեանան 78

Հընթա վէ նօհուտան	39
Տաախլի կիւչիւն	156
Խարիճի կիւչիւն	195
Էրղին	85. 80
Բուղէնը ատէնին	390
Թուղ վէ սօղանըն	23. 40
Շեքերին	140. 40
Զէյթ վէ սապօնըն	210. 60
Զէյթունըն	117
Բէօմիւրին	15. 60
Շարբին	31. 30
Սամանըն	7. 80

Համապրն 5. 46 բարայա օլարագ մահալի թարիպի էօհտէսինտէ պու-լընտրզընան, պուրաան իթմասրնա թարիպ օլանլարրն Լէվգիմանթը Ուսմանիյէ տարիբսինտէ կէլմէլէրի իլան օլունը։

28 մարտ 1887 3—1

ՊԱՂՊ ՍԷՐԱՍԿԷՐԻ

Ճանիպը ալիսինտէն

Շամի չէրէֆ վէ միւլհագ ամրընտա պուլունան վէ պուլընտրբրլաճագ օ-լան հէր սընֆի ասսաքիբը Շահանէ իչիւն պէն իւչ եիւզ իւչ սէնէսի հա-զիրանընտան իհթիպարէն պիր սէնէ զարֆընտա իճապ իտէճէք օլան վէ միւպոյասար մահալինճէ միանագա-սպա գօնուլան բուղէնը ատէնին պէհէր գբյէի ճէտիտի տէօրթ եիւզ եիրմի ասգուզ, սօղանըն եիրմի իւչ, զրրդ բարայա օլարագ մահալի թա-լիպի էօհտէսինտէ օլտրզընան, պու-բաան իհթասրնա թարիպ օլանլարրն Լէվգիմանթը Ուսմանիյէ տարիբսինտէ կէրմէլէրի իլան օլունը։

28 մարտ 1887 3—1

Խաղինէի Խասսաի Շահանէ

Ճանիպը ալիսինտէն

Սէբբայը Հիւմայուն հաթաղ ան-պարը իչիւն ալընաճագ օլան հա-թապրն գարարը գամիսի նիսանը բուսմինն պիրինճի չարշէնպիհ կիւ-նիւ վերիլէճէկնէն, իթայա թա-լիպ օլանլարրն եէվմը մէքթիբ սաաթ ալմրտան նիհայէթ տօգու-զա գատար Խաղինէի Խասսաի Շա-հանէյէ կէլմէլէրի իլան օլունը։

28 մարտ 303 3—1

Միհրապ մմմլարը իմալ իթտիրիյ-մէք իւզրէ մուպայասանա լուգում կէօրիւնէն ճէտիա գբյէ իլէ 2848 դբյէ մղտարը Անվերսա մալի ըս-բարմաչէթի խամուրընն շէլտիմը մէվզուէսի իլէ մա խալիյէ պէհէր ամիդ գբյէսի 7½ զրուշտա թալի-պի էօհտէսինտէ պուլընտրզընա վէ չէհրը նիսանրն 8ինճի չարշէնպիհ կիւնիւ սաաթ օնա գատար հէր գաչ բարա վէ երթէսի բէնճէնպիհ կիւնիւ տասի 100ում 5 թէնզիլ օլ-նրը իսէ գատրալ օլունուպ անտէն սօնրա թէնզիլ գատրալ իտիմ էճէ-կինէ պէնտէն, նօգսանը իլէ իթայա թալիպ օլանլարրն Եվգաֆը Հիւմա-յուն մէճլիսը իտարէսինէ կէլմէլէրի 28 մարտ 303

Պուլկար տաղը մատէնը Հիւմայու-նը հասբրթրնտան օլարագ մէվճուտ պուլունան 2 թագբմ 102036 տրը-հէմը ճէտիտ 897 քիւսուր սիմը խա-լիս իլէ 778 տիրհէմը ճէտիտ 172 քիւսուբ ալթմունրն միւզայէտսի պիրիճրա չէհրը նիսանրն Շնճի բէնճ-չէնպիհ կիւնիւ սաաթ 9 բատտէլբ-ինտէ գարարը գամիսի վերիլէճէ-կինտէն, թալիպ օլանլարրն տէբ-ղիթօլարը իլէ պէրապէր Մալիյէ նէ-զարէթրը ճէլիլէսի տարիբսինտէ Օրման վէ Մէատին մուհասէպէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլու-նուր։

28 մարտ 303

15000 գբյէի ճէտիտ նուհաը խալիյին թօգատտա թէսլիմ օլուն մագ վէ էսմանը նագտէն վէ բէչի նէն թէէտիյէ իտիմէք շալմը իլէ պէհէրը գբյէի ճէտիտինէ 5½ զրուշ հիսապը իլէ իտիբարնա թօգատ-տա թալիպ զուհուր իմտիկնտէն, իչիւ ֆիյաթտան զիյատէյ թա-լիպ օլանլարրն թարիխը իյանտէն ի-թիպարէն 8 կիւն միւտտէթ զար-ֆընտա Մալիյէ նէզարէթը ճէլիկ-տարիբսինտէ Օրման վէ Մէատին մուհասէպէսինէ միւրաճաաթ էյլէ-մէէրի իլան օլունուր։

28 մարտ 303

Բանկալթիտէ Պայրը սօգաղընտա վագը 23 նումէրօլը 1 պագ խանէ քիւյա վերիլէճէկնտէն, թալիպ օլան զէվամրն չէհրը նիսանրն 5ին-ճի կիւնինէ գատար ճումատատա պաշգա հէր կիւն սաաթ 6ռան ի-թիպարէն ճէմյէթէը Բուսուսմյէյ միւրաճաաթ էյլէմէէրի լաղմ կէ-լիր։

28 մարտ 303

ԻՔՏԻՊԱՍԼԻՔՆԷ Վ ԷՔՕՊԼԱՐԸ

ԻՍԱԲԼԻՍԻ

ՊԷՅԷՐ ՀԱՖԹԱՍ ՕԼԱՐԱԴ ՏԷՐՍԱՍՏԷԹԼԷ ԻՍԿԷՆՏԷՐԻՃԷՆ ՊԷՅՆԻՆՏԷՆ ՍԻՒՐԱԹ ԲՕՍՓԱՍԸ 4½ ԿԻՒՆ ԶԱՐԳԻՆՏԱ

Բէրլյրա գարթանրն թահթը գօման-տասրնա Շուբէյէ նամ վաբօր 1500 թանէլաթօ համուլէսինտէ վէ 450 պար-կիր գուվվէթինտէ օլարագ ալաիթարնա ապրիլին 13ինճի չարշէնպիհ կիւնիւ էյլէնամէ՝ ոսնրա ալաիր. սասաթ չտէ Տէրսասատէթտէն հարիբէթէ ԶԱՆԱԳ ԳԱԼԷ, ՄԻՏԻԼԻ, ԻԶՄԻՐ վէ ԲԻԲԷՃԻ օղրայարագ բազար էրթէսի սասպահա-յէն 4½ կիւնտէն ԻՍԿԷՆՏԷՐԻՃԷՃԷ մուվասէլէթ խտէճէք տիր։

Եինէ բօսֆոռ մէգբիւրէրէն ԻՍԿԷՆ-ՏԷՐԻՃԷՏԷՆ հարիբէթ խտէն Պէրրէթէր-ը Շոմ վաբարարընտ ադիարտա օլուն-բաագ ԲՕՐՏ ՍԱԻՏ, ԵՆՅԱ, ՊԻՃՐՈՒԹ, ԹԱՐԱՊԼՈՒՍ, ԼԱԹԱՔԻԱ, ԻՍԿԷՆՏԷ-ՐՈՒՆ վէ ՄԷՐՍԻՆ, վէ Պաղը Ահմէր խսկէլէրինէ եօլճու, մալ վէ էմանէթ գասրալ օլունճաաղ տրը։

Եօլճուլար վէ էմանէթ թահմիլ իթ-մէք իսթէյէնլէր Իմին էօնինտէ Վալի-տէ խանընտա վէ եախսօտ Գալաթա վէյ գօտտա ճատտէսինտէ Եուսուֆ Իզզէթ-տէն էֆէնտի խանընտա քեսին գում-բանեան մէգբիւբ խտարխանէլերինս, մէատաաթ իթմէլերի։

ՍԸՆԸՐ ԽԱՍԹԱԼԸԳԼԱՐԸ

ՍԱՌԱ, ՍԸՆԸՐ ԻԼԼԷԹԻ ՎԷ ԳԱՏԸՆ-ԼԱՐԱ ՄԱԽՍՈՒՍ ՍԸՆԸՐ ԽԱՍԹԱԼԸԳԼԸ

ՍԻՄՈՆ ԲՕԼԻՊՈՊՕՍԹԻՆՈՒ

Նամյլա Բարիզտէ կէճգաը Մ. ՊԸ-ԼՕԹԻԷՐԻՆ կյճատ իթթիսի չուրուպ՝ եէկկանէ քեաֆիվէ հէբիմէր թա-բաքընտան թամսիյէ օլունը։

Տէրսասատէթ տէբօպիթօսը՝ Գան-ճիբ պիրատէրլերին Ինկիլիզ էֆզա-խանէսինտէ տիր։



ՏԷՐԻ ԼՕՒՍԻՆ ՄԱԽՄՈՒԶՈՒՄ ՄԷՐՎԷՄ

ՍՈՒԼԹԱՆ ՄԱՀՄՈՒԴ ԽԱՆԻ ԶՈՐՈՒՆ ՄԱՀՈՒ ԶՈՐՈՒՆ ՄԱՀՈՒ ԶՈՐՈՒՆ ՄԱՀՈՒ